




ԱՄԵՐԻԿԱ
Կրօնական Գրական
Բնույթական



ՊԱՇՏՈՒԱԿԱՆ ՀՐԱՄ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՇՏՈՒԱԿԱՆԻ

ՀՐԱՄ
ԵՐԱՎԵ

1961

ԼԵ.
ՏԱՐԻ

«ՍԻՈՆ» Խոլարգի շաբաթական հայոց պատմագիրքերի համար

"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

ԲՈՎ. Ա. Ն Դ Ա. Կ ՈՒ Թ Ի Ի Ն

ԽՄԲՐԱԳՐԱԿԱՆ

— Մեր կրօնական գրականութիւնը

6.

Եթէն

129

ԿՐԹՆԱԿԱՆ

— Ցիսուսի կետնէին յաջողութիւնը

ԳՐ. Ա. ԱՐԵՎԱՏՅԱՆ

133

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

— Ապրիլ 24

Վ.ՏԱՐԱՎԱՆԴԻ

137

Ս. Գրքի Անդրեևն նորագոյն քարգմանութեան առիրով ԶԱԽԵՆ ՎԼԻ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ 140

ԳՐԱԽԽՈՑԱԿԱՆ

— «Էլիսկատար Քերականութիւն Հայոց Լեզուի

Համեմատութեամբ 562 Լեզուների» ԱՆՈՒՇԱԽԱՆ ՎԼԻ. ԶԴՅԱՆԵԱՆ 144

ԽՄԱԾՑԱԽԻՐԱԿԱՆ

— Միջոցը եւ ողին

ԹԵՂԻ. ՇԱՀԵ ՎԱՐԴԻՎՈՅՏ

148

— Յայնութեան Աստուածը ըստ Փիլոնի

եւ վերշին ժամանակներու զիմք ուրացուցիեց ԹԵՂԻ. Վ. Ա. Գ. եւ Ա. Ա. Պ. 152

Քացարիկ նուրբատութիւն մը Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան կողմէ 155

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄՈՒՆ

— Նամակ՝ Ամենայն Հայոց Վ.են. Հայրապետէն

156

— Հեռագիր

156

— Նկեղեցականք-Բեմականք

157

— Պատմականք

159

— Ս. Զատկի ուխտաւորութիւնը

160

— Տարեկան Երգահանդէս Ս. Քարգմանչաց Վարժարանի

160

**ՍԻՈՆ -ի Տարեկան Բաժնեգինն է,
բոլոր երկիրներու համար, Անգլ. Եփին 20**

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman (Jordan)

≡ Ա Ւ Ո Ւ ≡

Լ. Տ Ա Ր Ի — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1961

◀ Մայիս ▶

Թիւ 5

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵՐ ԿՐՕՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Գ.

Հայց. Եկեղեցին չունի իր կրօնական տարածայնիչ (propagande) Մամուլը: Այս ժանր իրողութիւնն էր որուն անդրադարձանք Փետրուարի և Մարտի թիւերով: Հպանցիկ ակնարկով մը փորձենք ընդկրել այժմ ինչ որ ունինք, այսինքն ինչ որ կը հրամցուի իրքէ կրօնական զրականութիւն հայ ընթերցողին: Կան նախ պարբերականները, որոնց չորս մեծագոյնները — Էջմիածին, Զավի, Սիոն և Նողակար —, պաշտօնաթերթի բարձրութենէն կը խօսին պաշտօնականութիւններու մասին: Անուրանալի է որ լրութեամբ կը կատարեն ասոնք իրենց վերապահուած առաջնորդողի և տեղեկատուի գերը, ներկայացնելով, վերլուծելով և հակադրելով նուիրապետական չորս Աթոռներու իշխանութեան շրջագիծէն ներս ներկայացող իրադարձութիւնները, կարևոր խնդիրները կամ գտանձները:

Սակայն, ցաւալի է հաստատել որ սահմանափակ է Ս. Աթոռներու պաշտօնաթերթերուն տարածումը, երբ նկատի առնենք հայ ընթերցող հասարակութեան թիւը: Արդեօք դարուս նոր մտաւորականութեան, նոր ճաշակներուն և հետաքրքրութիւններուն դիմաց՝ մեր պարբերաթերթերը չունի՞ն այլևս թարմութիւնը կենսունակութեան, թէ ընթերցող զանգուածն է որ, տարուած այլ մտահոգութիւններէ՝ անտարբերացած է կրօնաթերթի յուղած հարցերուն հոնդէալ: Այլ խօսքով՝ ձեզ թէ պարունակութեան հարց, գծուար է վճռել: Սակայն թող ներուի մեղի ըսել նո՞յն պաշտօնաթերթերէն միոյն սոյն էջերէն, որ կեանքը յառաջդիմութիւն և փոփոխութիւն է և ոչ թէ կարծրացում հին ձեւերու մէջ: Առանց զոհելու հիմնականը, հարկ է սակայն որ վերամշակուի ձեր և նոր զարդարանքներով ներկայացուին նո՞ր մտայնութեան՝ այն բոլոր հարցերը, որոնք գարուս այժմէականութեան պահանջներէն կու զան:

Առաջին հերթին՝ կրօնքի հիմներուն սպառնացող անաստուածութեան զաղափարախօսութիւնը: Մեր սեղանին վրայ ունինք «Նարեկ»ի վերջին տպագրութիւնը, որ կու գայ Հայպետհրատէն: Երեսյթը միմիթարական է անշուշտ, երբ անդրադարձանք մոտագոյն անցեալին: Սակայն երբ բանանք առաջին էջը և

կարդանք Յառաջարտնի բացատրութիւնները, այն ատեն կը յստակուի կացութիւնը և միսիթարութիւնը կը փոխուի զառնութեան:

«Նարեկ»ը, հայ հոգիին այս ճիշը, իրակա՞ն և ուժեղ, եկած դարերու ամրապնդած Քրիստոնէական հաւատքի ամենահարազատ խորերէն, պերճախօս թարգման կրօնական բարձրագոյն փորձաւութեան, ամենամաքուր միսթիսիգմի այս զլուխ-գործոցը, մի ոմն մարքսիստ տեսաբանի մը քննութեան տակ կը ներկայացնուի մեզի իրեւ զասակարգային պայքարի սա կամ նա հանդուանին ճնշուած և զրկուած զասակարգի մէկ ներկայացուցիչ մը յեղափոխական կոչ:

Կարդացած էինք և զարմացած, վերջին տարիներու ընթացքին, շարքը աեսաբանական հրատարակութիւններուն, ուր հայրենիքի գիտնական-պատմաբաններ կը ջանան մեր պատմութեան հազցնել պատմական-մաթերիալիզմի տարազներ, աղանդաւորական շարժումները յայտարարելով դասակարգային պայքարներէն սնած յեղափոխութիւններ կամ զրկուած փելացիութեան ապստամբութիւններ և կամ տակաւին «տէրտէրականութեան» «կեղեցումներուն» և «ճնշուաներուն» չինանդուրժուղ զասակարգի պոռթկումներ: Ամէն զրական կամ տեսաբանական, իմաստափական կամ նոյնիսկ զուտ աստուածաբանական հեղինակութիւն պատմական շարժումի մը կապելով, զասակարգային պայքարի արտայատութեան վերածելն ալ՝ այլ ողբերգութիւն:

Ոյսպէս, յանկարծ կը հանդիպինք Եղիշի հոդրացիի մը, որ դադրած է հաւատալէ հոգիի անմահութեան, ինք որ անոր տեսաբանն է, ըլլալու համար իր ազատութեան համար պայքարող զանգուածի մը տեսաբանը, կամ՝ Վարդանանց պատերազմի պատմիչ՝ Եղիշին, որ յառաջդիմական զաղափարախօսի պատմուճան զգեցած է, և տակաւին պատմահայր Խորենացիին, որ պատմական-մաթերիալիզմի տեսաբանութեան նախահայրութեան մեծերէն է հոչակուած:

Ծիծաղելիութեան տակ, խոր ողբերգութիւն մըն է որ կը յուզէ մեզ զրականութեան մը դիմաց, որ, խեղաթիւրելի ետք մեր ազգային արժէքներու իրակա՞ն մեծութիւնը, այժմ ձեռք նետած է նաև կրօնական զրականութեան և մեր Առողջերուն լուսաւոր դէմքերը կ'ուզէ տժգունեցնել, կեղծ զնահատումներով և նիւթապաշտական արժեկորումներով:

Նիւթապաշտ անաստուածութեան արշաւը երբ կը փորձէ քանդել «Նարեկ»ի նման հաւատաթի ամրոց մը, չե՞նք զիտեր թէ ի՞նչ կը մնայ պաշտպանելիք այլևս:

Նատ աւելի պիտի նախընտրէնք որ նման տեսաբաններ զրադէին իրենց դասականներով և հանգիստ թողէին մեր զարաւոր զրականութեան արժէքները իրենց պատուանդանին վրայ, որպէսզի շարունակեն անոնք հմայել հայ հոգին դէպի բարձունքները ազգային զիտակցութեամբ շաղախուած ձայց. Եկեղեցիի լոյս հաւատաթին:

Կը բաւականանանք նշելով վտանգը, առ այժմ, հպանցիկ այս ակնարկի ընթացքին, եղրակացնելու համար թէ այն աստիճան տկարացած է կրօնական զրականութիւնը և այնքան անպատճապար լքուած դաշտը, որ հակա-կրօն զրականութիւնը խուժած ներթափանցած է անցեալի կրօնական ժառանգութեան ամենահարազատ կալուածէն ներս, ոչնչացնելու աստիճան ինչ որ կու զայ մեր անցեալէն իրեւ եկեղեցական զաղափարաբանութիւն:



Որովհետեւ, անհրաժեշտ է չծածկել դառնագոյն իրականութիւնը, որ բացի մի քանի ընդհանուր ակնարկներէ, ցիրուցան տարածուած մանր ուսումնամիւրութիւններէ և մի քանի վերհրատարակութիւններէ, չունինք այժմ ծաղկած և կենտունակ կրօնազիտական դրականութիւն մը, որ շարունակութիւնը ըլլար Օրմաննեանի աստուածաբանական դասախոսութիւններուն, Ա. Գրական մեկնաբանութիւններուն, տոմարագիտական և պատմազիտական մեծ հետազոտութիւններուն, ոչ ալ Դուրեհանի հազորազիւտ բայց ընտրեալ պրատումներուն. չունինք «Լոյս»ի նման շաբաթաթերթի մը լրջութեամբ և ծանրութեամբ ներկայացող պարբերական մը, որ, եթէ նոյնիսկ չհակազդէք հակա-կրօնական գաղափարախօսութեան տարածումին, առնուազն կատարէք հայ գանգուածը լուսաբանելու և ի հաւատս կրթելու հիմնական առաքելութիւնը:

Երբ հայ դպրոցականը, լեզուական և զիտական ընդարձակ դպրոցական ծրագիրի մը մէջ կորուած՝ կրօնազիտութեան քանի մը պահերուն ընթացքին ամբարած իր նօսոր զիտելիքները շրջանաւարտի սեղանին վրայ մոոցած դուրս կուզայ հայ դպրոցէն, ի՞նչ կը պահէ այլևս իրեկ հապ Հայց. Եկեղեցին հետ, եթէ ոչ երբեմ ոչինչ կամ մեղկ սովորութիւն մը Եկեղեցի երթալու և հո՛ն՝ զուտ զղացական վայելքով մը գոհացնելու խունկի և աղօթքի իր ծարաւը:

Ի զուր պիտի վնատուէինք այսօր դաստիարակուած երիտասարդութեան մօտ՝ զաղափարական պատրաստութեամբ մնած միտքերու և նոյնիներու ծարաւը զիտնալու աւելին՝ Աւետարանի, Հայց. Եկեղեցւոյ դաւանութեան, աստուածաբանութեան մեծ ճշմարտութիւններու, քրիստոսաբանութեան, քրիստոնէական բարոյականի և Աստուծոյ մասին:

Ո՞ւր է այն մտաւորականութիւնը, որուն հետաքրքրութեան կեղո՞նը ըլլար իր Եկեղեցին, ինչպէս էին տակաւին մի քանի տասնեակ տարիներ առաջ՝ Պոլսոյ մտաւորականները, ինչպէս Աւեթէոս Պէրպէրեան, Օտեան և նմաններ:

Եւ անզամ մը ևս կը բացուի մեր վէրքը — Ապրիլ 24 ով մեզմէ խըլուած և տակաւին տեղը բաց թողած սերունդը հայ Եկեղեցականներու, որոնք կըցան տալ իրենց հաւատքին մարտիրոսութեան վկայութիւնը միայն:

Մեր ազդի մտաւոր զարգացման և զաղափարական ընդհանուր ուղղութեան տեսակէտէն, անտարակոյս որ հիմնական է գերը դաստիարակուութեան՝ որ կը մատակարարուի այսօրուան դպրոցականին և վաղուան մտաւորականին: Արդ, Ապրիլեան եղենով քանդուած մեր մեծ զպրոցները չվերականգնեցան այլևս և ինչ որ վերաշնուրեցան Պոլսէն կամ Թէփիսէն դուրս՝ շպահեց նո՞յն նկարագիրը և չշտրունակեց նո՞յն աւանդութիւնները: Պոլսոյ և այլ կրթական մեծ կեդրոններու կարեռ դպրոցներու կապը Եկեղեցին և կրօնական մթնոլորտին հետ պայմանաւորուած էր մտաւորական մեծ Եկեղեցականներու կենդանի խօսքին և ներկայութեան տպաւորութեամբ: Կոտորածը խլեց Եկեղեցականներու այդ հոյը և կարծէք անոնց անհետացույնով թուլցաւ կապը Հայց. Եկեղեցին գէպի Հայ Դպրոցը:

Տեղին է ըստ այսեղ որ այդ սերունդի վերջին ներկայացուցիչները, տարուած իրենց կիրքէն, փոխանակ նուիրուելու իրենց յանձնուած զրական մեծ աշխատանքներուն, իրենց ժամանակը կը վատնեն թղթակցութիւններով,

որոնց միակ հետևանքն է քիչ մը և և լեղի լեցնել արդէն իսկ անհամացած կացութեան մը զբայ:

Կակնարկենք Ս. Գրքի թարգմանութեան մեծ զործին:

1956ին, Գահիրէի մէջ զումարուած Եպիսկոպոսական Դասը որդեզրեց ծրագիր մը և տուաւ անոր պաշտօնական որոշումի մը հանգամանքը, այն է վերաքննութեան ենթարկել Ս. Գրքի Հին և նոր Կտակարաններու ցարդ կատարուած աշխարհաբար թարգմանութիւնները և, հիմուելով ոսկեդարեան թարգմանութեան զրաբար բնազրին վրայ, միւս կողմէն ալ օգտուելով ցարդ կատարուած ուսումնասիրութիւններէն յունարէն և երբայեցերէն բնազրիններուն վրայ, պատրաստել արդի հայերէնի լաւագոյն արտայայտութեամբ՝ խնամուած թարգմանութիւն մը Ս. Գրքի:

Անտարակոյս որ նման ձեռնարկ մը պիտի ըլլար պատուաբեր գործ և կարեոր գէպք մը դարուս կրօնական զրականութեան պատմութեան մէջ:

Գործին ղեկը յանձնուած էր Կ. Պոլսոյ Սրբազան Պատրիարքին: Յանձնախումը մըն ալ նշանակուած էր օգնելու համար ծերունազարդ Հօր:

Անցած են հինգ տարիներ յիշեալ որոշումէն ասդին և, որքան զիտենք, Սրբազան Պատրիարքը շատ աւելի զրաղած է երուսաղէմի Ս. Աթոռը խառնակեւու գործերով քան Աստուծոյ խօսքին մաքուր թարգմանութեամբ. և սակայն, հակառակ իր այս հետաքրքրութեան, թող թոյլ տրուի երկու փակազիծի մէջ արձանազրի այստեղ մեր զարմանքը որ ան տակաւին կ'անզիտանայ Երուսաղէմի Առաքելական Աթոռին վրայ բազմող Գահակալին անունը, ի ժամ Ս. Պատարագի, որ անշուշտ իր բարձր հաւանութեամբը չէ որ պիտի զտնէ իր վաւերականութիւնը:

Այս մասին անդրադառնալը թողլով ուրիշ առիթի, կ'ըսենք միայն թէ մենք կ'ակնկալենք որ եկեղեցականութեան տւագ սերունդը այլապէս և դրական աշխատանքով արդարացնէ կրտսեր սերունդին յոյսերը: Կը սպասենք և կը յուսանք որ անոնք զիտնան արժէքը իրենց կեանքի մի քանի վերջին տարիներուն, անոնցմով ծառայելու համար մեր եկեղեցւոյ զրական անդաստանին, պահպանելով ժառանգութիւնը և պտղաբերելով զայն:

Բա՛ւ է որքան ատելութիւն և երկպառակութիւն ցուցադրուեցան: Ատե՛ն է որ ուշադրութիւնները զրաւուին շատ աւելի հիմնական և յաւիտենական արժէքներով — ճշմարտութեան տարածումի սրբազան առաքելութեամբ: Այդ կողմէն միայն կրնայ զալ լոյսը:

(Տարունակելի 3)

6.



ՎՐՈՇԱԿԱՆ

ՑԻՍՈՒՄԾԻ ԿԵԱՆՔԻՆ ՅԱԶՈՐՈՒԹԻՒՆԸ

(Համբարձման տօնին առիքով)

•

«Ձզորդման կատարեցի՝ զորս ենուց
ցիս զի արարից» (ՅՈՎԼ. ԺԷ. 4):

Ամէն մարդ աշխարհ կու գայ որոշ գործ
մը կատարելու։ Ումանք կը ձախողին, ու-
րիշներ մասամբ կը յաջողին, իսկ ումանք
աւ լիուլի կ'իրականացնեն այն պաշտօնը՝
զոր Աստուած իրագործելու համար կու
տայ իթենց։ Երբ Յիսուս աշխարհ եկաւ,
Ան ալ ունէր որոշ կոչում մը՝ զոր իրակա-
նացուց լիովին։ Ի՞նչ էր Յիսուսի կոչումը։
Ուրիշ բան չէր բայց եթէ փրկութեան ճամ-
բան պատրաստում մեջաւոր մարդկութեան
համար։ Մարդկութիւնը ինկած էր Ազգամով,
բայց Յիսուս, իբրև երկրորդ Ազգամ, անոր
ձեռքէն բոնիւլիք վեր բարձրացուց և նոյն
իսկ Աստուածոյ շնորհաց գանձն մատեցուց,
որով հաշտութեան դեր կատարեց Աստու-
ածոյ և մարդոց միջն։

Ահա ա՛յս իսկ պատճառաւ, Յիսուս, իր
երկրաւոր կեանքի վերջաւորութեան ըրած-
քանանայապետական ազօթ քին մէջ, իրա-
ւամբ կրցաւ ըսել. Ա՛վ Հայր, այն գործը
զոր ինձի տուիր բնելու՝ րի, լմնուցի։
Յիսուս Խաչին վրայ իր աչքերը աշխարհի
լրյանին չփակած, եօթը խօսքեր միայն ար-
տասանեց, որոնցմէ վերջինն էր և Ամէն բան
կատարուեցաւ։ Այս խօսքով Յիսուս կրկին
ըսել Կ'ուղէքր — Ա՛վ Հայր, ինձի պաշտօն
մը տուած էիր աշխարհի մէջ կատարելու։
Պայտ կատարեցի, լմնուցի, և ահա Քեզի
կու գամ։

Հրեաներ Յիսուսը խաչի անարդ մահ-
ուան կատապարտելով խորհեցան թէ Անոր
վրայ մէծ յաջթանակ մը տարին, բայց չա-
րաչար սիալիցան։ վասնզի Անկիսա երեք
օրեր վերջ յարւութիւն առաւ և քառասուն
օրեր ետք իր աշակերտները երուսալիմի
մօտ Զիթենեաց լեռը տանելով, աննաց
առջև երկինք համբարձաւ և նստաւ իր

Հօրը աչ կողմը, յաղթապահն և փառօք
բազմոք։

Ի՞նչ էր Յիսուսի յաջողութեան գալու-
նիքը։ Ասիկա նկատի առնելէ առաջ կ'արժէ
յիշել թէ կեսների մը յաջողութիւնը անոր
տարիներու տառութեամբը չի չափուիր։ Մէկը
քոան տարի միայն կ'ապրի ու կը յաջողի,
իսկ ուրիշ մը ինսուն տարիներու երկար
փորձառութիւնը վայելելով հանդերձ գարձ-
եալ անկարող կ'լույս յաջողութեամբ պատ-
կել իր ընթացքը։ Յովհաննէս Մկրտիչ և
Սահմանոս Նախավկայ թէւ կարճ ապրե-
ցան, բայց իրենց կիանքը արգիւնաւոր
եղաւ, մինչեւ Մաթուսաղ ա 969 տարիներ
ապրեցաւ, առանց յիշատակութեան ար-
ժանի բան մը ձգելու իր ետին։ Նմանապէս
Յիսուս թիչ ապրեցաւ մեր երկրագունդին
վրայ, հազի 33 տարիներ, սակայն յաջո-
ղացաւ գարձեալ և արժեցուց իր կեանքը,
օգտակար գարձնելով զայն համայն մարդ-
կութեան իրբեկ փրկիչ աշխարհի։

Նոյնպէս կ'արժէ զիսնալ թէ կեանքի մը
յաջողութիւնը շ'որուուիր անոր յառաջ բե-
րած բազմարի ալլիկալից գործերով։ Պատ-
մութեան մէջ հանդիպած ենք երկրակալ-
ներու, որոնք իրենց մեծագործ յաղթա-
նակներով գոլցացուցած և ոքանչացուցած
են պահ մը իրենց ժամանակի մարդերը,
բայց մեկնած են այս աշխարհէն առանց
սրտի գոհունակութիւն վայելելու կամ մար-
դոց սրտերը իրենց գրաւելու, պատճառ
զարձած ըլլալիուն համար շատ մը անմեղ-
ներու արեան կեզման։ Յիսուս հեռու պա-
հեց Խաչինքը աչք շլացնող ու չանդակից
բոլոր գործունեւութիւններէն, որոնց հմայքը
առժամանակ հանգամանք ունի միայն։

Յիսուս ուսուցիչ մըն էր, բայց իր ժա-
մանակի մէծ առաւցիչներուն նման գիրքեր
չկրցեց. Երկուող մը իսկ չթուզուց իր ետին։
Յուն, Յիսուս յաջողեցաւ և հազարաւոր
մարդոց սիրտերը իրեն գրաւեց և այսօր ալ
տակաւին կը գրաւէ մէծ թափով մըն Ան
շատ պարզ կեանք մը ապրեցաւ, իրթին
վարդապետութիւններով բնաւ չգրալեցաւ,

այլ մարդոց սորվեց միայն Աստուծոյ թագաւորութեան, Աստուծոյ հայրութեան, սիրոյ, պրոռութեան և արքագութեան զերարկեալ մի քանի պարզ սկզբունքներ, բայց ապրեցաւ խիստ յաջողալից կեանք մը:

Թիսուս խոչըր հատորներով կրօնական գիրքեր չգրեց, բայց կրօնից պատմութեան մէջ նոր էջ մը բացաւ: Աշխարհակալներու նուան քաղաքներ չզգութեց, սակայն աշխարհի քաղաքաբարքութիւնը յիշարջեց կիմովին: Ընկերական մեծ բարեկարգիւներու պէս չոնքավեց գործեր չկատարեց, բայց և այնպէս մարդկային ընկերութեան պատմութեան մէջ նոր գարերջանիք մը սկիզբը գրաւ: Այժմ աշխարհի վրայ 800 միլիոնէ աւելի ժարգեր իր անոնոնց թիստանեայ կը կոչուին: Խօսապէս ի՞նչ հիանալի յաջողութիւն է այս: Զեայ կրօնի ուրիշ կիմովիր մը որ այսքան մեծ յաջողութիւն գտած ըլլայ: Թիսուսի այս եղական յաջողութիւնը ունէր սակայն իր պատճառները՝ որոնցմէ կ'արժէ յիշել մի քանին:

Ա. — Թիսուս յաջողիցաւ իր առաքելութեան մէջ, հանգի իր բոլոր ոււազութիւնը կեդրոնացուցած եր ուղղակի իր կոչումին վրայ: — Թիսուս ծառայելու համար եկած էր աշխարհ, սակայն ծառայութեան և օգտակարութեան սասպարէցներ չատ էին իր առջն: այդ շատերէն միայն մէկը ընտրեց և զայն հնասապնդեց ամբողջ սրոտով ունուելումով:

Իր ժամանակի Փարիսիցիներու համայնքը բարեկարգութեան պէտք ունէր, Սագուկեցիներու կազմակերպութիւնը առաջնորդի մը կարօտը կը քաշէր, Հերովդէսեանները, որոնք հրեից մէջ քաղաքական կուսակցութիւն մըն էին, իրենց կեանքին շիտակ ուղղութիւն տուող մէկու մը պէտք կը զգային. Էսայններ, միւս կողմէն, ճնաւորական խմբակ մը ըլլալով, զուրկ չէին թէե հոգեւոր արձէքներէ, բայց ժարդոց ներխայութենէն հետո կ'ապրէին: Ասոնք ևս պէտք ունէին մէկու մը՝ որ իրենց ցոյց տար կեանքը բնականոն ու շիտակ ապրելու կերպերը: Թիսուսի համար լաւ պատեհութիւն էր այս խումբերէն մէկուն մէջ մանել և գործել ու զանոնք բարեկարգել: Բայց այդ բոլորը իր կոչումէն դուրս ըլլալուն՝ այդպիսի քայլեր չառաւ:

Թիսուս գրադեցաւ միմիայն այն բանզի որուն համար աշխարհ եկած էր: այն էր՝ համար մարդկութեան փրկիչը ըլլալ, Աստուծոյ անուանակ սէրը աշխարհի ծանօթացներ և մեղքի մէջ տապատկող մարդոց փրկութեան բարի լուրը աւետաւ: Այս բանիբը ընելով միաժամանակ օգնած կ'ըլլար արդէն թէ՛ այդ խմբակիներուն և թէ բովածնակ մարդկութեան:

Արգարա Թիսուս շիտակ գտաւ իր կոչումը և ամբողջ կեանքը նուրից միայն զայն բրականացնելու համար. անկէ գուրու ուրիշ բաներով չզբաղեցաւ: Պործաւոր մը եթէ իր առօրեա աշխատանքի տասը ժամերէն ամէն մէկուն տարբեր այգիի մը մէջ գործէ: չի կրնար օգտակար ըլլալ ո՛չ մէկուն: բայց իր իր բոլոր ուշագրութիւնը կեդրոնացնէ այդիներէն մէկուն վրայ միայն, կ'արդիւնաւորուի իր աշխատանքը:

Ամերիկացի մէծ հեղինակ Բարքըրութ կ'ըսէ: «Նպատակակի մը ունենայի իմաստ կու այս կեանինին: Նպատակի կը կառավարէ եւ կը սենդի նաեւ ոյթք: Աւրիշ հեղինակ մը՝ Հօլանտ կը յայտարարէ: Անանիուրեան օրջանը կրնայ առանց նպատակի բոլորուի, բայց շափանասութիւնը՝ ոչ երեխ։ Խոկ ձոն Միլտոն, անզիլացի մէծ բանաստեղծը, կ'ըսէ: «Անոնք միտին կրնան ծառայել, ուրոնք կարող են տոկալ և սպասել: Թիսուս կրցաւ ծառայել, անոր համար որ յատակ ու մեկին նպատակ մը ունէր իր առջն, և անոր հասնելու համար տոկաց բոլոր գրժուարութեանց:

Կեանքի պայքարին մէջ ամէն օր կը հանգիպինք շատ մը վրիպած մարդերու, որոնք պործել ոչ կարեն և մուրանալ աշաջեն, քանզի իրենց ոյժերէ կը վատնեն իրենց կոչումէն զատ ուրիշ ամէն բանի: Որևէ նպատակ չկայ իրենց առջև և հետեւարար զուրկ են տոկալու և սպասելու կարողութիւններէն: Կը պոռան, կը քննագատեն, լաւ ես է ըսել՝ կը խծրծեն, ամէն բանի կը խառնուին, ամէն ինչ դիտողութեան նիւթ կընեն, իրենց սխալին համար ուրիշները կը պախարակին, և զերջապէս ամէն տեղ ու ամէն տանեն կը խօսին շարունակ, առանց սակայն բարձր իսէալի մը փարելով գրականապէս զայն իրականացնել ջանալու: Այս գասակարգի մարգիկ շատ

բաներ ունին սորվելիք Պաղեստինի մեծ Վարդապետէն:

Բ. — Եթեր Մեսիս՝ Յիսուս ինչ որ կրնաւ ընել, բռաւ Եր լաւազնը: — Այս էր ահա Անոր յաջողութեան ուրիշ մէկ գաղատիքը: Եթր Կայէն և Արէլ նուէրիներ մատուցին Աստուծոյ, Արէլ փառարանուեցաւ իր ունիցածին լաւագոյնը զուած ըլլալուն համար: Աւետարանի այրին երր տաճարի գանձանակին մէջ իր լուսան ձկեց, գնահատութեան արժանացաւ սորվէհտու իր բոլոր ունիցածը տուաւ: Յիսուս ալ ոչ միայն Եր լաւագոյնը ըրաւ, այլ ըրաւ զայն շինուագոյնը ըրաւ, ազնիւ չարժառակիթնորով և անշահախնդրով ոգիով:

Եթր Նա մարգոց մօտեցաւ անոնց համակրոնք ցոյց տալու և բարձր իսէալներ ներկայացնելու, Անոր հոգին ամէն զայրկեան պատրաստ էր զոհուելու և անոնց փրկութեան գործը ամէն կերպով ապահովելու համար: Անոր հոգին մէջ չելեցաւ ո՛չ նախանձ, ո՛չ այլայլում, ո՛չ յուստասութիւն; ո՛չ գանգաս, ո՛չ իրարանցում և ո՛չ ալ որուէ ձանձրոյթ Եր կոչումին հանգէպ: Ան կատարեալ համբերութեամբ և յարտաւ ոգիով հետեւցաւ իր նպատակակետին, իր առջեր բացուած պայքարի ասպարէզէն քայլելով մինչև Գողգոթա: Կեանքի գոյամարտին մէջ կորովէ զորիկ, յուսահատ, յուստես և փոփոխալիս մարդիկ՝ կորով և կենսունակութիւն վերստանալու համար նազովլեցիին մօտենալու շատ պէտք ունին:

Գ. — Եթր Յիսուս կ'ապեկ մեր Երկրագունդին վրայ, Անոր կեանքի ներգանանակ եր Աստուծոյ կեանքին նես: — Յիսուս Եր անձը նոյնացուցած էր Աստուծոյ անձին հետ: Իր գէմքը Աստուծոյ գէմքին հայելին էր: Աստուծած իր գերանի մօտենակամբը և սիրոյ անունութեամբը կրցած էր արտայայտուիլ Անոր մէջ: Նա առանձին չէր, ամէն գործի մէջ Հայրը Եր հետն էր և Խնքը Հօրը հետ համագործակցարար ըրաւ, Քայլ առ Քայլ կը հետեւէր Անոր կամքին, ինչ գտուարութեան որ հանգիպէր՝ կրկին կ'աղօթէր ու կ'ըսէր. «Ո՛վ Հայր, ոչ թէ Խմ կամքս՝ այլ Քու կամքդ ըլլայու: Համբարձման օրը երր երկինք բարձրացաւ՝ իրաւամբ կրցաւ նստիլ

Աստուծոյ աջ կողմը: Որովհետեւ լիուլի ու կէտ առ կէտ կատարած էր այն առաքելութիւնը՝ զոր Երին յանձնուած էր իրագործուելու համար այս աշխարհի մէջ:

Մենք շատ անգամ չենք յաջողիք այս կեանքի մէջ, անոր համար որ մեր կոչումէն գուրս, մեր կեանքի նպատակէն տարբեր, երկրորդական հարցերով կը զբաղինք և աշխարհի անցաւոր արժէքներով կը հետաքրքրուինք: Զենք յաջողիք՝ սորվհետեւ մեր կեանքի նպատակին, մեր կոչումին բոլոր սրտով չենք փարիր. Կէս սրտով միայն կ'ընենք այն բանիք որոնք մեր յաւրահական համար կապ ունին: Կէս սրտով կատարուած գործերը յաճախ ձախողութեամբ կը վերջանան: Երբան ալ մեր ձախողանքին պատճառը այն է որ մեր ձեռնարկները Աստուծմով չենք սկսիր և Անոր առաջնորդութեան վստահելով չենք շարունակիր յարտած օրէն մինչև վերջը: Առիշ խօսուով, զԱստուծած մեր կեանքի ծրագրէն գուրս կը թուզունք, հետեւարար մեր կեանքը Աստուծոյ կեանքին հետ ներգանակ չ'ընթանար և կը վրիպինք:

Խնչո՞ւ մեզմէ շատեր այսօր մտքի անգորութենէ, սրտի խաղաղութենէ և հոգիի երջանկութենէ զորկ են. որովհետեւ Աստուծոյ հետ չեն ապրիր և Անոր գործակցութիւնը չեն այցերը: Խնչո՞ւ այսօր շատ մը ազգեր ու երկրներ իրարու հետ համերշնութեամբ, սիրով և փախագարձ յարգանքով չեն ապրիր. քանզի աշխարհ առանց Քրիստոսի է և Քրիստոսի ոգին չի տիրապետեր անձն տեղ:

Անոնք որոնք յաջողելու համար կը վստահին միայն իրենց ունիցած հարստութեան, բազուկի սոյժին, մտքի կարգութեան և կամ բարեկամեներն աջակցութեան, և զԱստուծած մէկզի կը վատրեն իրենց գործի առապրէզէն, սորվիլիք շատ բաներ ունին Յիսուսի կեանքէն, եթէ իրական յաջողութեամբ պատկուիլ կը բաղձան:

Եթէ Յիսուս Գողգոթայի խաչին վրայ մեր մեղքերուն համար մեռնիլ յանձն չառներ, երեք օրեր վերջը յարութեան հրաշափառ գէպքը չէր պատահեր: Եթէ յարութեան գէպքը չպատահեր, համբարձումը տեղի չէր ունենար և Յիսուս ներքին գո-

հունակութեամբ լի ու յաղթապանձ՝ երկինք է եր կրնար համբառնաւ: Համբարձումը ուստի ուրիշ բան չէ՝ բայց եթէ Յիսուսի կեանքին պահագրութիւնը, փառապահը: Այդ փառապահին Յիսուս արժանացաւ իրաւացիօրէն, որովհետեւ իր Հօրը իրեն յանձնած պաշտօնը այս աշխարհի մէջ հաւատարմօրէն կատարեց և ապա կրցաւ ըսել: «Ով կ հայր, ան զորդը զար ինձ տուիր բնելու՝ բրի, լեցուիք, եւ ահա այժմ Քեզի կուզամ»: Յիրաւի մեծ յաղթանակ է այս:

Այս յաղթանակէն մօտաւորապէս հազար տարիներ առաջ, Սաղմոսիքուն իր իգ. Սաղմոսին մէջ այս մասին մարգարէութիւն մը ընելով բած էր. «Համբարձէն, իշխանի, զգունն ձեր ի վեր, համբարձին դրուեց յաւիսենից եւ մօզի բազաւոր փառաց. ո՞վ է աս բազաւոր փառաց... Տեր զօրութեանց. սա ինն է բազաւոր փառաց»: «Օթինեալ եկեալ անուամբ Տեառն»:

Սոյն մարգարէութիւնը կատարուեցաւ Համբարձման օրը: Քանզի Յիսուս այսպէս երբ յաղթապանձ փառօք երկինք համբարձաւ, հոն բուզոր երկնային գաներ անմիջապէս իր առջնը բացուեցան, բոլոր գլուխներ իր առջնը խոնարհեցան և բոլոր երկնային սուրբերը, հրեշտակներ, սերովքներ, քերովքներ և ամբողջ դասն երկնաւոր զօրաց զիմաւորեցին զննքը և իրեն առջև խոնարհելով՝ երկրպագութիւն ըրին ու ըսին, սրբնաւոր ըլլայ Տիրոջը անունով ենկողը, և ուրախացան ի բոլոր սրտէ: Ուրախացան՝ որպէս աշխարհի մէջ լիսէի կատարած՝ երկինք վերապարձած էր. Կետեաբար արժանի էր ամէն յարգանքի: Այլ բառերով, համբարձումը Յիսուսի կեանքին բարյական զարձատրութիւնն էր:

Այս աշխարհի մէջ իր պարտականութիւնները լման կատարող և մինչև վերջը իր հաւատքը պահող ամէն մէկ քրիստոնեայի համար ալ երկինքի մէջ կայ այս բարյական զարձատրութիւնը: Պողոս Առաքեալ, իր կեանքի վերջալոյսին, կուհերով զայդ, այսպէս արթայայտուեցաւ. «Իարի պատերազմը պատերազմեցայ, բնբացքը կատարեցի, հաւատեր պահեցի. այսուհետեւ կայ ու կը մեայ ինձի համար արդարութեան պասկը՝ զոր Տերը, արդար դատաւորը, պիթի»:

այս ինձի. Եւ ոչ միայն ինձի՝ այլ այն ամենուն ալ որ Խեց յայնուիլի պիթեցին:

Այս խսուտումը ընդհանուր է և կը վերաբերի բայրը քրիստոնեաներուն: Սրբազնն Մատեանը ուրիշ տեղ, ուզզակի Յիսուսի բերնով, կը պատրամէտ այս մասին և կ'ըսէ. «Մինչեւ ի մահ հաւատարի եղիր, եւ ահա՝ նեզի կենաց պահկը պիթի տամ: Ենա՛ ուստով կու զամ, ունեցած ամենը բանն, չըլլայ որ ուրիօք առնեն եւ պասկի»:

Կեանքը կարճ է և վաղանցուկ. չ'արժեր ապրիլ զայն երկրորդական ու անցաւոր բաներով միայն վրացելու համար: Բայց կ'արժէ՛ ու հազար անգամ կ'արժէ ապրիլ Աստուծոյ փառքին համար: Կեանքը օգտակար դարձնելու համար պէտք է Աստուծով սկսինք. Անով շարօւնակինք և Անով ալ վերջացնենք զայն: Այս կերպով միայն կարող կ'ըլլանք մեր կեանքին վերջակէտը դրած ատեն վայելել սրտի գոհու նակութիւն, նազ ճմտան քի անդորրութիւն և յաջողութեան իրական գիտակցութիւն, նման եկեղեցւոյ սուրբերուն՝ որոնք ա՛յս ոգիով և ա՛յս գիտակցութեամբ սպառազէն նացան մահուան գոնէն գէպի յաւիտենութեան լուսաւոր ափունքները: Ասով միայն կրնանք մենք ես լսել Աստուծոյ. «Այս զործը զոր ինձի տուիր ընելու՝ ըրի, լմնցուցի»:

Այս է ահա Համբարձման տօնին մեզի տուած մէծագոյն պատգամը:

ԳՐ. Ա. ՍԱՐԱՖԵԱՆ
Ձեզնօ, Գալիթ.



ԱՊՐԻԼ 24

«Եւ եղ զիս ի մեջ դատին,
եւ այն լի էր ոսկերօք մարդկան»:
(ԵԶԵԿԻՒԼ)

Ա

Չունիմ բըլուր իմ ոսերուն,
Ոչ ալ եւկին՝ զլխուս վերեւ.
Մըսուն ի վար կարմիր կապոյս,
Որ իմ ներկաս կ'ընէ անցեալ,
Ուազն ինչպէս ջուրի ափին,
Ինկեր փռուեր է իմ հոգին
Գալարին պէս մազաղարի,
Ընդունելու ժամանակէն,
Բաներ՝ որոնք անուն չունին.
Տառապանին ու արիւնին դէմն իմ ցեղին.
Բայց եղեր են ու ապրեր հոն,
Սպա ինկեր, դիակ դիակ,
Ջուրի ափին, հովի բերմին,
Նէմեաք մ'ինչպէս, տրում, անգուք:

Միջոցին մէջ՝ անուրջ, հեռո՞ւն,
Չեռք մը կախարդ, ձեռք մը կարմիր,
Իմ աշենրուն կը վերցընէ
Արիւներէն, աւազներէն զոյնն իր առած
Ժամանակէն բայց անվըթար,
Վարազոյր նոր, վարազոյր հին,
Մալին իր փրուած ալիներուն՝
Նէկ աւազին:

Գես է առջիս,
Որուն կապոյս պարսին էր ըլլալ
Դեղնուքեան դէմ այս բոլորին:
Կարմիր, ներմակ, դեղին զոյներ
Զայն կը կրեն,
Ու խորտակուած հայելիին մէջէն ինչպէս,
Ինծ՝ կ'երեւին արիւնին մէջ արեգակին,
Բաներ՝ որոնք անուն չունին,

Մատեանին մէջ ժամանակին:
 Երկինքն իշած ոսայն մըն է
 Աւազին դէմ,
 Որ բումբ առ բումբ կը տարածուի,
 Ու կը բրիփ ինձի տեսնել,
 Մըսուսին տակ սեւ ու պեղին,
 Շարժն անօրու ոսկորներու, մարմիններու,
 Ծուէն ծուէն,
 Իրարու մէջ, իրարու դէմ:

Երկինքն անհուն, սառած կամար,
 Չուրն է մեռել նին գետակին,
 Ա.Յիսին տակ ժամանակին:
 Կ'ըլլան պաներ այս աշխարհէն,
 Ուր մեռելներն անզամ մըն ալ,
 Ա՞հ, կը մեռնին:
 Մեռելորթան մէջն այդ անհուն,
 Աւազն է լրկ որ կը շարժի,
 Բատկծելու համար ինքզինք:
 Ու կը բակոփի իր ալինեն,
 Իր արզանդէն, շարան շարան,
 Աւազարաղ ցեղ մը ամբողչ:
 Երկինք տժոյն վլրան մըն է
 Աւազին մէջ:

Եւ աշխերուս տեսիլք մ'ինչպէս,
 Հազած աւազ, հազած բախիծ,
 Կը բարձրանան հազար դիակ,
 Հազար ոսկոր:

Հոն է ահա
 Մանուկի մը ոսկերոսին,
 Թօսնած տրցակ ուռւաններու.
 Արցունիքի տեղ աշխերէն իր
 Կ'իջնէ փուչի,
 Կուրծին վլրայ կը փոսանայ
 Տեղը պայտին՝ ձիունցոր զինք
 Մօրը զիրկէն բաղեց ծոցն այս աւազներուն:
 Ան կը նայի անհունին մէջ
 Ու երկնին,

Բայց չեն շարժիր որպունքներն իր։
 Զեռքը կամար,
 Դեռ կ'որոնէ ան իր չորս դին,
 Մայրն հեռաւոր,
 Զօր անծանօթ երկու մարգեր,
 Երիկուան մէջ այն ահաւոր,
 Առին տարին զետէն անդին։

Քիչ մը հեռուն, ֆարացած ուրի,
 Մինչեւ ըստին զոգն աւազին,
 Երկու թեւեր, երկու ալիք,
 Դեռ կ'որոննեն գիրկէն խլուած
 Եր մէկ ճատիկ,
 Գանձիր որուն ժայռին փուեց
 Զեռք մ'անոպայ։
 Երկու ալիք, երկու թեւեր,
 Կը ֆարանան, կը վլըքրուին
 Կըմախին դէմ եկող մանկան,
 Ու կը ժպտին անոնք իրար
 Ժպտուն անհուն մեռելներուն։

Ծեր մը կըմախմ, ուրի ֆարացած,
 Ժամանակէն, տառապանէն,
 Ու չի ճայիր, չըզգար բընաւ։
 Փըրեր բիւրեղն է իր սիրտին,
 Ցաւերուն դէմն այս աշխարհին,
 Դեռ չըբաղուած այս աւազին։

Ու կը բացուի աւազն անհուն
 Անապատին,
 Եւ կը կանգնին մէկիկ մէկիկ,
 Հազար ոսկոր, հազար կըմախմ,
 Ծեր ու մանուկ, կին ու աղջիկ։

Վ.ՏԱՐԱՆԴԻ

(Եարունակելի՝ 1)



Ս. ԳՐԻՒ ԱՆԳԼԵՐԻՆ ՆՈՐԱԳՈՅՆ
ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ

THE NEW ENGLISH BIBLE
New Testament

Երէկ, 15 Մարտ 1961, երեկոյեան ժամը 6րդն. Լուսունի Westminster Սբրայարանին մէջ մասնաւոր պաշտամունք և յիշտատիկ հանգստութիւն եղավ ունեցած, Անգլերէն Ս. Գրիւ 1611ի Authorized Versionի կատարակութեան 350րդ տարիդարձին առիթով։

Ցուրելինական այս հանդիսութիւնը կը զուգագլուխ սակայն Ս. Գրիւ Նոր Կտակարանի բաժնին Անգլերէն նորագոյն թարգմանութեան, որ 13 տարիներու անխոնջ աշխատանքի մը ետք, անխորդ օրը, 14 Մարտ 1961ին, հրապարակ էլ կլած էր The New English Bible, N. T. նորագործ։

Ակեղեցական պաշտամունքին կը նախագահէր Քէնթըրըլըրի Արքեպո Տքթ. Ֆիլըր, որ չըթափաւուած էր զանազան յարձնուածութիւններ ենթարցացն հոգեւորականների և մասնաւոնդ այս բոլոր գիտնական թարգմանիչներէն՝ որոնք իրենց աշխատանքի բաժնը բերած էին Անգլերէն Նոր Կտակարանի նորագոյն թարգմանութեան գործին։ Արարողութեան աւարտին, թարգմանական գործին Կերպուական Յանձնախումբին նախագահ Dr. Alwyn Williams, Winchesterի Եպիսկոպոսը, ներկայացուց 13 տարուան աշխատանքի պառզըր, անկէ մէկական օրինակ յանձնելով թարգմանիչներուն և աշխատակիցներուն, որոն ի պատասխան Քէնթըրըլըրի Արքեպիսկոպոսը յայտարարեց, — «Թարգմանիչ եղաւլիներ, վասոք և գոնութիւն Անձնակալին Աստուծոյ այս աշխատանքին համար՝ զոր կատարեցիք թարգմանելով իր խօսքը։ Այժմ Կընզունինք այս Գիրքը կը յանձնենք Եկեղեցւոյ աստուածային դատաստանի ծառայութեան։»

Մեր նպատակը չէ հրեեք այս սեղմ տողերով գնահատել կատարուած թարգմանչական աշխատանքը, մտնել փորձելով Ս. Գրական բնագրային քննագրատութեան

կողուածէն ներս, կամ փնտուել թէ նոր կտակարանի սկզբնական բնագրին իմաստը որքան հարազատութեամբ պահուած է ու բառերուն ետին գտնուող յայտնեալ խորհուրդը՝ որքան անազարա մասցարա մեացա ու ուղարկէնք կարծիք յայտնել արդին իսկ գնահատուած արգիտական և այժմէական Անգլերէն լեզուի մասին՝ որով թարգմանուած է ներկայ աշխատառթիւնը։ Փափաքիլ է այսուհեանգերձ արձագանք հանդիսանալ պատմական կարեոր զէպքի մը՝ որ 350 տարուան հնութիւն մը ետք կը ներկայացնէ զէնիք մը և հազորդակցութեան միջոց մը, որ իր յասակութեամբ և որոշակի արտայայտութեամբ կրցած է նուաճել լաւագոյն թարգմանութիւն մը, ինչպէս կ'որակէ զայն William Barclay։

«The New English Bible»ի Նախարանէն և ներածականէն կը հասկնանք թէ կատարուած զործը որքան անհրաժեշտութիւն մըն էր Մեծն Բրիտանիոյ եկեղեցիներուն համար և թէ ինչ նախանձախնդրութեամբ և բծախնդիր քննութեամբ աշխատանք տարուած է զայնի գլուխ հանկու համար։ Անգլիոյ Բրիտանիայ զանգու ածին համար 1611ի Authorized Versionը նկատուած է միշտ ուսուն Ս. Գիրքը, սկիզբ առած 1603ին, James թագաւորի օրով։ Վերծանաւմը այս թարգմանութեան, Revised Version, կատարուած է 1881ին, որմէ ետք վաւերական նոր թարգմանութիւն տեղի ունեցած չէր։ Այս նորագոյն թարգմանութիւնը հնատ արար կը յաջորդէ 1611ի թարգմանութեան։

Ճնոր Կտակարանի այս թարգմանութիւնը, կը կարգանք ներածականին մէջ, որուն պիտի յաջորդէ թարգմանութիւնը Հին Կտակարանի և Պարականոն զիրքիրու, ձեռնարկ մըն է իրեն առարկայ ունենալով Յունարէն բնագրի Անգլերէն հարազատ թարգմանութիւն մը, որ ըլլայ ընթացիկ և ժամանակակից, մատուցուած Անգլերէն լեզուով։ Գիրքին ծանօթ և անծանօթ ընթերցուներուն։ . . . Մեր պարտականութիւնը կարեոր տարբերութեամբ մը կը ներկայանայ մեզի բազգատարար 1881ի վերծանուղներու մտահակութեան . . . այսօք իրենց զործած ած լեզուն որոշապէս կը ներկայանայ սրպէս հնամենի և նուազ հասկնալի լեզու մը, նկատելով յարաճուն

գործ ածութիւնն ու փոփոխութիւնն ը Անգլիա-
բէն լի զուտին : . . . Ներկայ զործը վերծա-
նում մը չէ երբեք 1611ի թարգմանութեան ,
այլ հարազատ և նոր թարգմանութիւն մը ,
որուն մէջ տեղ գտած են ժամանակակից
և այժմէ ական իմաստ ունեցող ասութիւնն-
ներ և առումներ՝ որոնք բարտայատած են
Յունաբէնին ճշգրիտ իմաստը : Ներկայ
թարգմանիներ չանցած են Յանարին
կառուցուած քններ և ասութիւններ փոխա-
րինել արդի Անգլիաբէնոց :

„ՆԱԽԾԻ Կտակարանը հրատարակուած է
Oxford և Cambridge համալսարաններու
Հրատարակչական Տան կողմէ, հոգանաւո-
րութեամբ և մասնակցութեամբ Մեծն Բրի-
տանիոյ Անգլիական բոլոր եկեղեցիներու,
բայց Հռովմէական Կաթոլիկ եկեղեցինքն:
Այս երկու օրերու ընթացքին գնահանական
ջերմ Պարագանզներ երեցան զանազան
թերթերու մէջ, թէ ասուածին առիթին է այս
երբ Կեկեցւոյ առաջնորդներ հաւաքարար
կը Կտարաին Ա. Գրքի նոր թարգմանու-
թիւնը, առանց յարաւանանական և վար-
դապահական խորութեանց:

դիմակալած են անհաւատալիքին զգուար պարտականութիւն՝ մը և յազդականորէն զայն ի գլուխ հանած՝ Վերջապէս կը նկատուի որ Ա. Գրքին կարենութիւնը չէ կայացած սկզբանապէս իր գրական կոթող մը ըլլալուն մէջ, այլ որպէս հաւատքի և իրական կեանքի գերագոյն ուղեցոյց եղանձ է աղքատը Քրիստոնէական աստուածարանութեան և բարյագափուտեան, որոնց համար պրպէս անհրաժեշտութիւն կը հետեւ համար կընալին Ա. Գրքի մը ներկայացումը: «Ա. Գրքի ձայնը չէ որ մեզ կը հետաքրքրէ, առ իմաստով»:

Հսկինք որ 13 տարուան պատրիարքութեան շը բոլորած է ներկայ թարգմանութիւնը։ Համաշխարհային Բ. պատերազմի օրինուն, Oxford և Cambridge համալսարաններու բանակըներուն կողմէ ծրագրուեցաւ 1611ի թարգմանութիւն զիրածանումը կատարել։ Հուտով սակայն նկատուեցաւ որ կարիքը կը կայանար աւելի նորագոյն թարգմանութիւն մը ունենալուն՝ քան թէ կրկին զիրգանումի մը մէջ։ 1946ին, Կետեաբար, Ակնվախոյ Նախկինոպուական Եկեղեցի ընդհանուր ժողովը այս իմաստով առաջարկ մը բերաւ։ ուղղուած Մեծն Բիբառանիս Եկեղեցիներուն։ Ճառահոգութեան գլխաւոր առաջարկ այս առաջարկին մէջ այն եղած է թէ Եկեղեցոց զործը կը կաշաւ Ա. Գրքի անկործածելի չկուտի աստիճանուաւ։

Ընթացք տրուելով եղած առաջարկին, եկեղեցներ համախորհուրդը յատիկացուցին լրենց ներկայացուցիչները հարցը քննելու և լուծման մասին խորհրդակցելու համար, և 1947ին տեղի ունեցաւ առաջին նիստը թարգմանչական աշխատանքի գործադրի յանձնախումբին։ Յանձնախումբը բազկացած է Անկիթքան եկեղեցոյ, Սկովտիական Եպիսկոպոսական եկեղեցոյ, Ժողովական, Մկրտչական, Երիցական այսպէս կոչուած եկեղեցիներու, նշագրէ նաև Կալիգոսի երկրի (Wales) և Իրանաստայի եկեղեցիներու ներկայացուցիչներէ։ Իրենց մասնակցութիւնը բերած են նաև Անգլիական և Սկովտիական Ո. Գոյս Շնեկոս Թիւններու։

8. Անձնախումբը նշանակած է թարգմանչական երեք աշխատանքի՝ մարմիններ, մինչորդ կտակարանի, միւսը Հին կտակարանի,

և երրորդը Պարականն գիրքերու։ Բոլոր անդամներն ալ կը ներկայանանան իրեն միջազգային շափանիչով Ս. Գրական բանասէրներ և համալսարանական դասախոսներ։ Նշանակուած է նաև մարդին մը լ գրական խորհրդատուներու, քննարկիլու համար պատրաստուած թարգմանութիւնները ոճացին և լիզուական կարուածներէն ներս։

Վերջին յիսնամետակին, բնագրային քըննադատութիւնը (Textual Criticism) նոր լոյս սփռեց հնագոյն Յունատարէն բնագիրներու նշգրիտ իմաստին վրայ։ Ներկայ թարգմանիչները նկատի առին այս կարեոր նոււանումը և իրենց նոր ու հարազատ թարգմանութեան մէջ գործածեցին կարգ մը առութիւններ կամ առութեան արդի Անգլերէնով, պահելով հանգերձ Յունատարէնին իմաստութարքի հարազատութեամբ։ Յանձնախումը 57 նիստեր ունեցած է, իրաքանչիւրը երեք օր տևողութեամբ։ Առաջին նիստը սեղի ունեցած է 18 Դեկտ. 1948ին, իսկ Վերջինը՝ 18 Դեկտ. 1958ին։ Իրաքանչիւր անդամ նախ պատրաստուած է թարգմանութեան իր բաժինը և մատուցած միւս անդամներուն առ ի քննութիւն։ Ապա Յանձնախումը միասնաբար քննութեան առարկայ գարձուցած է զայն համար առ համար և նախագահութիւն առ նախագահութիւն, ու ճշգրտազոյն Անգլերէնով ձերի բերած։ Ոնզրոյ առարկայ հատուածները իրենց լրումին հասած են թարգմանիչներու և գրական-լեզուական քննիչներու համարական համարու։ Յունարէն բնագոյն բոլոր քննական հրատարակութիւնները և այլ բանախիքական աշխատառութիւնները ու ձեռագիրներու տարբերակներ, սկսեալ ձանօթ հնագոյն ձեռագիրներէն և պապիւրուան պատառիկներէն։

ՀՃասկնալին և պյատակ լիզուուգ կատարուած թարգմանութեան արագ ակնարկի մը ընդմէջէն կարելի է նկատել յայտնի օրինակներ, որոնք կ'արդարացնեն յիշեալ որակութեերը։

Յունականու Աւետարանը կը բացուի հետեւալ համարով։

Ենք ամէն բան սկիզբ առաւ, Յանը արդէն գոյութիւն ունէրու։ — Թէս կ'առարկուի ոմանց կողմէ որ այս ձեռով Ծնըն-

դոց գրքի արձագանքը կ'ազօտի և խորհուրդը կը նուազի։ Սակայն շարունակինք ունանը բնակեցաւ Աստուածոյ հետ, և Աստուած ինչ որ էր՝ Բանն ալ նոյնն էր։ Բանը, հիտնաբար, Աստուածոյ հետ էր սկիզբէն, և Անոր միջոցաւ ամէն ինչ գոյացաւ։ Ամէն գոյացած բան կեանքի կոչուեցաւ իր կեանքով, և այդ կեանքը մարգոց լոյսն էր։

«Կարգ մը հատուածներ հասկեալի կը զանան առաջին անգամ ըլլալով», կ'ըսէ Քրօֆ. Զէտուիք։ Այսպէս, Յովհաննու Աւետարանի մջ. գլխու 10րդ համարը նախկին թարգմանութեան մէջ կը կարգանք։ — ԱՄիթարիչը պիտի յանդիմանէ աշխարհը արդարութեան համար, որովհետեւ ես կ'երթամ առ Հայր և դուք զիս չէք տեսներ այլեւ։

Նորագոյն թարգմանութեան մէջ հետեւալ համարը կ'երեի։

«ԱՄիթարիչը պիտի յանդիմանէ գանոնք (աշխարհը) թէ իրաւունքը իմ կողմօն է, ցոյց տալով որ ես կ'երթամ առ Հայր անմիջապէս երբ կը բաժնուիմ ձեզմէս։

Յատկանչական թարգմանութիւն մըն է նաև Մատթէոս Աւետարանի ԱԵրանիներուն ընդհանուր օճը և մասնաւորաբար Ե. գլխուն Յրդ համարը։ Նիսկին թարգմանութեան մէջ կը կարգանք։

«Երանի հոգիով աղքատներուն, որպէս հետեւ անոնց կը պատկանի Երկնքի Թագաւորութիւնը։

Նորագոյնին մէջ կը կարգանք։

«Ուրքան երանելի են անոնք որպէս գիտեն թէ աղքատ են։

Հօս գաղափարին յստակութիւնը կու գայ տրամադ վինակի մը — աղքատութեան զիսակցութեան իրողութեեն, որ կը համապատասխանէ Հռոմիով աղքատութեան։ Թէս Յունարէն բնագրին մէջ գործածուած է ու ցուցնութիւն պատկան սկսեալ ձանօթ հնագոյն ձեռագիրներէն և պապիւրուան պատառիկներէն։

Ղուկասու Աւետարանի միջ. գլխու 47-48 համարները հետեւալ ձեռով թարգմանուած են։

«Աւազը, գուք կը կառուցանեք այն մարգարէներուն գերեզմանները՝ զորս ձեր

հոյրերը սպաննեցին, և այս ձեռվ կը վկայէք որ գուշ համաձայն էք ձեր հոյրերուն կատարած արարքին. անոնք օճիրը գործեցին և գուշ ալ գերեզմանները կը հայթայթէք:

Հետեւեկ համարներու (Բ. Կարնթ., Գ. 15-18) թարգմանութեան ասիթով, յատակութիւնը և միտք բանին տալու նպատակը աւելիրդ բատիր գործածուած են, ու այս ձեռվ լուսաբանուած է Ելից Ղբ. Յնի հին կտակարանային մէջրերումը, բաղդատարար նախորդ թարգմանութեանց. —

ԱԱկային մինչեւ այս օրս, ամէն անգամ որ Մովսէսի օրէնքը կը կարգացուի, քոզ մը կ'ինչն զայն լոսդներու միտքին վրայ. թէս, ինչպէս Ս. Գիրքը կ'ըսէ Մովսէսի մասին, ասմէն անգամ որ ան Տիրոջ զառնայ՝ քոզ կը վերնայ: Արդէ Տէրը, որուն մասին կատաւածը կը խօսի, Հոգին է. և հոն ուր Տիրոջ Հոգին կայ՝ հոն ազատութիւն կայ: Նու որպէսկան մեզի համար մեր գէմքերուն առջեւ քոզ չկայ, բոլոր կը ցողացինք Տիրոջ վասոքը՝ նման հայելիք բնդէնչն. այս ձեռվ, իր նմանութեան բերուած կ'ըլլանք վասոքէ մինչեւ վասոք. այսպէս է Տիրոջ, Հոգիին ազգեցութիւնը: —

Դուկանու Ա. գլխու 46-55 համարները թարգմանուած են այսպէս. —

«Եւ Մարիամ ըստաւ աԽօսի, ո՛վ անձս, Տիրոջ մեծութեան մասին. ցնծա և ուրախացիր իմ Փրկիչ Աստուծով. ինչպիսի սիրով Ան հայեցաւ իմ ազախնի խոնարհութեանու վրայ: Որովհեան այս օրէն սկսեալ պիտի օրհնեն զի՞ բոլոր սերունդները. ինչ սքանչելի կերպով Ան, Հզօր Տէրը, բնակեցաւ իմ հետաւ Առոքը է իր անունը. իր ողորմութիւնը կու գայ սերունդէ սերունդ զէպի անոնց՝ որոնք երկիւղած են իրեն հանգէց. իր Աջով կտարարուած գործերը կը յայտնին իր ոյժը. Ան հեռացուց միտքով և սիրով ամբարտաւան մարդիկը, կասեցուց իրից գահերուն վրայ աշխարհիկ ոյժերը և խնարհները բարձրացուց: Անօթիները գոհացուց բարիքով և հարաւստները դատարկացուց: Ան պաշտպան հանդիսացաւ իր ծառային՝ խօսայէլի, հաստատ պահելով իր խոսուումը մեր նախահայրերուն. Ան չէ մոռցած ողորմութիւն ցոյց տալ Արքահամի և անոր զաւակներու զաւակներուն, յաւիտեան յաւիտենից: —

Հետաքրքրական է, թէս սակայն ոչ արդարանալի, չափի և կշիռքի, ժամանակի և եղանակի անգլիականի վերածումը. այսպէս, Մարկոսի ԺԴ. Ծի մէջ, օծումի գործածուած անուշանոտութիւնը կարելի էր ծախել սերեսուն ոսկիիր, փախանակ սերեիք հարիւր զահնեկանիւ: «Թանքարները համապատասխան առակին մէջ վերածուած են սոսկիով լի պարկերուն: Զար ծառային ստասը հազարու — բիւր — քանքարի պարտքը վերածուած է սմիլիոններու հասնող պարտքի: սԴիշերուան չորրորդ ժամուը վերածուած է ստատօտեան ժամը չորսէն վեցի միջնա:»

Ներկայացման ձերին մէջ նորութիւն են ենթավերնագլրներն ու զիւրաժանում. Ները, որոնք նպատակ ունին զիւրութիւն ընծայելու Ս. Գրոց ուսանողին մասնաւորապէս և հասարակ ընթերցողին ընդհանրապէս: Համարաթիւրը կը գտնուին ձախ լուսանցքին և աջ էջի աջ լուսանցքին վրայ: Կարելի է բախ թէ խօսքին մէջ զորք չի ներկայանար հանդիսաւոր ճոխութեամբ կամ երկիւղալից խորհրդաւորութեամբ քան իր անմիջականութեամբ: Ենդհանուր զնահատանքը ուղղուած է թարգմանութեան գործնակուն հանգամանքին, անոր լուսպոյն, օգտակարագոյն և զիւրագոյն ձեռվ կարդացուելու առաւելութեան քան թէ ոճի վսեմութեան և աստուածային պատգամեերու խորհրդաւոր արտայատութեան: Անոր օգտակարութեան արձագանքը պիտի լուսի աւելի քան քսան առ հարիւր ոչ քրիստոնեայ Անգլիացի զանգուածի սրտէն: »

ԶԱՒԵՆ ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ
Լինու, 16 Մարտ 1961



ԴՐԱԽՈՍԵԿԵՑՆ

“ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ
ՀԱՄԵՍՏՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵԶՈՒՆԵՐԻ”

Ն Ե Ր Ա Խ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՀՐԱԶԵԼՑ ԱՃԱԼԻԵԱՆ — ԵԵՆԱՅ — 1955, էջ 655

ԺԴ. — ձափոներն եւ Քորկերն. — Թէ՛ բառերու և թէ՛ քերականական կազմութեամբ այս երկու լեզուները իրարուշտ կը նմանին, բայց թէ՞ ո՞ր ընտանիքին մէջ պէտք է զանոնք զետեղել, դեռ որոշչէ: Դժուարութեան գլխաւոր պատճառներն մէկն-ալ այն է, որ քորեյերէնը ժե. գարուն միայն գրականութեան բարձրացաւ: Մինչև այդ շրջանը՝ Քորեան կ'ապէցր բոլորվին չինական լեզուով և գրականութեամբ, այս պատճառու չինարենէ կատարուած փախառութիւնները անթիւ են: Ձափոնեական գրականութիւնը կը սկսի Ը. դարէն: Ձափոներէնը ունի 55 միլիոն խօսող իսկ քորեյերէնը՝ 17 միլիոն: Տես Mori M. G., The pronunciation of Japanese, Tōkyō, 1929 (արգի խօսակցական լեզուն); Yoshitake S., The phonetic System of Ancient Japanese, Royal Asiat. Soc., London, 1934; M. G. Aston, A Grammar of the Japanese Written Language, London—Yokohama, 1877.

Քորեյերէնի մասին՝ H. G. Underwood, An introduction to the Korean Spoken Language, London—New York, 1890; A. Eckardt, Koreanische Konversations-Grammatik, Heidelberg, 1923.

ԺԴ. — ԱՅՈՒ. — Այս լեզուն մատորդն է լեզուախումբի մը, որ կը խօսուէք Հեռաւոր Արեւելք բնակող և սպիտակ ցեղերուն պատկանող մի քանի ժողովուրդներու կողմէ: Այնուներու թիւը 20,000 է միայն, որոնք կը բնակին Սախալինի Հարաւային մասին և անոր մօտ գտնուազ երկու կղզիներուն և ձափոնի մէկ շրջանին մէջ: Այնու լեզուն

արգէն իսկ վտանգի մէջ է, ունենալով խօսղներու այսօքան փոքր թիւ մը: Տես J. Dobrotvorskii, Ainsko-russkii slovar, Kazan, 1875; J. Batchelor, A Grammar of the Ainu Language, Yokohama, 1903, Tōkyō, 1938; և յէն՝ An Ainu—English—Japanese Dictionary, Tōkyō, 1905.

ԺԵ. — Հիբերպարեան կամ Հնասխական Լեզուներ. — Այս լեզուները կը խօսուին Սլավիկիոյ հիւսիս արեւելքան ծայրը, Պամաթքա թիւակղզիին, Սախալինի հիւսիսային հետին և մերձակայ մի քանի մանր կղզիներուն մէջ: Խօսղներու թիւը կը հասնի միայն մի քանի տասնեակ հազարի: Այս լեզուներէն նշանաւոր են եւզպակիրը, չուչին, գորեալը, զամշտալը և կիլազը: Եռուգակիրը կը խօսուի Գոլիմա և Թունտրա Կազուած շրջաններուն մէջ, Սառուցեալ պղիկանոսի մօտ, Հենա գետէն մինչև Գոլիմա գետի աջ ափը: Տես Jazyki i pis'mennost' paleoaziatskich narodov = Trudy po lingvistike Naucnoissledovatel'skoj Associacii Instituta Narodov Severa, Leningrad, III, 1934, E. Krejm'evich կողմէ: R. Jakobsson, The Paleosiberian Languages, American Anthropologist, XLIV, 1942.

ԺԶ. — Ամերիկան Լեզուներ. — Այս յորդրջումով կը հասկնանք այն բոլոր լեզուները, որոնք կը խօսուին Հիւսիսային և Հարաւային Ամերիկաներու և Անթրիկան կղզիներու բնիկ ժողովուրդներուն կողմէ: Անոնց թիւն է ընդամենը 15 միլիոն, չորս 200 միլիոն հոգ ազգաբնակչութեան մը մէջ ցրութիւն: Կը կարուի թէ Գոլոմասոս զիւամին ժամանակ այս ժողովուրդներու թիւն էր 45 միլիոն: Բայց հերոպական տողովուրդներու ճնշումը և անոնց հյատանաց կեանքը հետզհետէ զանոնք նուազեցուցած է և կը նուազեցնէ: Լեզուներ կան որոնք կը խօսուին շատ փոքրիկ տարածութեան մը վրայ՝ հազիւ մի քանի տասնեակ անձերու կողմէ, ինչպէս Հարաւային Ամերիկայի եապարանա լեզուն, Վինտար գետի աջ ափին վրայ, որ կը խօսուի միայն 20-30 հոգիներու կողմէ: Ամերիկեան զանազան լեզուներու թիւը կը հասնի հարիւրներու (Boasի համաձայն

կ'անցնի 300ը), որոնք չունենալով ո՞չ անցեալիք գրական պատմութիւն և ո՞չ ալ այժմ մանրամասն քննութեան հնթարկուած ըլլալով, կարելի չէ եղած ցեղակցական կազերով իրար միացնել: Թէ կ եղրուական կամ Ամերիկայի նահուալ կամ մայս կոչուած ցեղերու լիզուով արձանապրութիւններ գտնուած են, բայց անոնք միայն պատկերներ ըլլալով կամ անոնց ճայնական մասերը տակառին լուծուած չըլլալով, երեք լոյս չեն սփառեր ամերիկան լիզուներու ծագման պատմութեան և ցեղակցութեան մասին: Արդարեւ, հարց կը ծագի հոռ թէ ամերիկան լիզուները արդեօք որպէս կապ ունի՞ն կին աշխարհի լիզուներուն հետո P. Rivet լիզուարանը բառերու համեմատութեան վրայ հիմուելով կը հաստատէ թէ Հիւսիսային Ամերիկայի լիզուներէն հոգա թիզուախումբը կապ ունի մելանէզիա-բայինէկ հան լիզուներուն հետ և Հարաւային Ամերիկայի նոն լիզուախումբը նոյնն է Աւստրալիոյ լիզուներուն հետ: Այս նմանութիւնը՝ յառաջացած է զաղթականութեամբ: Շատ կին ժամանակներէ ի վեր, Աւստրալիոյ արեկիհան կողմէն խումբ մը անցած է Հարաւային Ամերիկա: Երկրաբանները կ'ընդունին որ, համայնք շրջանին, Աւստրալիան միացած էր Հարաւային Ամերիկայի յամաքին հետ, ունի մելանէզիանինէկ հան անցած էր աւելի հիւսիսային եզրեքները. արդէն Առաջին գարուն, անոնք երեսն կողան Բերուէ եզրեքները, ուրեւ կը փոխադրին իրենց մշակոյթը: Այս բայուրը սակայն կը պատկանի ամերիկան լիզուներու փոքր մէկ մասին: միւս լիզուները կը ման առաջմ առանձին և անկախ:

ԺԷ. — Աւստրալիական լիզուներ: — Աւստրալիական մեծածաւալ կողին ունի միայն 8 միլիոն բնակչութիւն, որուն 30

հազարը բնիկ տարրն է, իսկ մեացեալը՝ եւրոպացի: Բնիկները կը գանուին մարդկութեան ամենանախնական վիճակին մէջ, գրականութենէ զուրկ, և հետզհետք կ'ուշնչանան եւրոպական գաղութարաբներու ճշշման նիրքեւ Անոնք կը խօսին բազմաթիւ լիզուներով, որոնցմէշ շատ քիչ բան միայն ծանօթ է լիզուարանութեան: Գոյութիւն ունին բառերու անշան ցանկեր, բայց ոչ մէկ լիզուի մասին քերականութիւն: Իրաց այս վիճակին մէջ ոչ կարելի է այդ լիզուները դասակարգել, ոչ ալ, մահաւանդ, ուրիշ լիզուախումբի հետ միացնել: Բ. Վ. Նմիւր լիզուարանը, համեմատելով Աւստրալիոյ զանազան լիզուները իրարու հետ, կ'եղրակացնէ որ անոնք մէկ ամբողջական ընտանիք կը կազմեն, որ կը գրաւէ Աւստրալիոյ մեծագոյն մասը, իսկ հիւսիսը կան նաև մանր խմբակներ: Մինչ Ո. Միջէ լիզուարանը, համեմատելով աւստրալիական բազմաթիւ բառեր՝ մոնիմէր լիզուներու հետ, կ'եղրակացնէ որ Աւստրալիական լիզուախումբը նոյնն է Աւստրականին հետ, և այս երկու խումբերը միացնելով մէկ անուան տակ՝ զանոնք կը կոչէ Ովկիաննեան լիզուներ: Աւստրալիացիները Հնդկաստանի, Հնդկաշնին և Մալայան երեք լիզուների նախարնիներն են, ինչ որ կը հաստատէ նաև բրածներու զիւտը: Աւստրալիոյ հարաւային կողմը կը գտնուի Թամանիա կղզին, որու բնիկները եւրոպացիները բնաջնին ըրին: Բայց անոնց լիզուներու մասին մեացած են սակաւաթիւ աեղեկութիւններ, որոնց վրայ հիմուելով ումանք կը համարին զանոնք անկախ լիզուախումբ, իսկ ուրիշներ կը միացնեն Աւստրալիական լիզուախումբին: Տես Capell (A), The structure of Australian languages, Oceania, հատոր 8, Sydney, 1937-38; և նէն՝ The classification of languages in North and North-West Australia, Oceania, հատոր 10, 1940 և Languages of Aruham Land, North Australia, Oceania, հատոր 12, 1942 և հատոր 13, 1943:

Անյայ Լիզուներ:

1) Պասկետն. — Պասկետնը կը խօսուի Պիրենեան լիզուներու երկու կողմերը, հիւսիսային Ապանիոր և հարաւային Ֆրանսայի

մէջ։ Այս լեզուով խօսողներու թիւը կը մօտենայ 750,000։ Ասոնք իրենք գիրինք կը կոչեն հվալացունագ, իսկ լեզուն՝ հվակարաց։ Այս լեզուի համար յիշատակարանները ժամանակակից առաջնայի այսոր ունեն բաւական ճոխ գրականութիւն։ Գրատունները շատ փորձեր կատարած են այս լեզուն կապիւր հին կամ նոր որեւ լեզուի հետ, բայց այդ բոլոր փորձերը մեացած են ապրդիւն։

Տարակոյս չկայ որ Պասկերը հին իպերացիներու յաջորդներն են։ Իպերացիները յաջոնին են իրեն Սպանիոյ նախարարներու։ Հովմէսաց դատական հեղինակները զանոն քը յիշեն ակիրէն, բայց իպերացիներու լեզուն յայտնի չէ մեզի։ Անկէ կը մեան խումբ մը բատեր, զորս ուանդած են կատարին հեղինակները։ բայց անոնց թիւը այդքան մեծ չէ որ կարողանայ ծառայել որեւ որդիւնքի հասնելու։ Կան նաև խումբ մը աշխարհագրական անուններ, բուն Սպանիոյ մէջ եւ ուրիշ տեղեր, Վերջապէս, մեր ձեռքը հասած են բազմաթիւ իպերական արձանագրութիւններ, բայց, զորւած ըլլալով անձանթ այբուբենով մը, լեզուն կը մեան մեզի անյայտ։ Իպերացիները կը բնակէն ոչ միայն Սպանիոյ և հարեան Բորբուկարի մէջ, այլև շատ աւելի հեռուները՝ Ալգուստանիոյ, Պաէտարեան կղզիներու, Ալգիլոյ, Սարտինիոյ, Գորսիգայոյ, ինչպէս նաև Ալֆրիէի հրեսիսյին մասերուն մէջ՝ ուր մտած էին Ժիպալիթարի նեղուցէն։ Յայն և լատին հեղինակները, մասնաւորապէս թուզիթիաէսը, կը հաստատեն թէ այդ կղզիներուն մէջ յատկապէս գոյութիւն ուներ իպերական բնակչութիւն մը։ Սպուրտանիոյ, Ալֆրիէի և յիշեալ կղզիներուն մէջ կը մեան մինչեւ այսօր աշխարհագրական անուններ անոնց լեզուէն։ Դ. զարուն ։ Ք., Կելտիկը Գաղղիայէն մտան Իպերիա և սկսան խառնութիւն տեղական մազովուրդին հետ։ Սարարտնի ժամանակի արձանագրութիւններ։ Սարարտնի ժամանակի արձեն իպերական լեզուին։ Այժմ այ լեզուէն կը մեան մի քանի բառ մէջ միայն, պահուած ապաներէնի մէջ, ուրոնք ուրիշ սոմանական լեզուններու մէջ

չկան և այդ պատճռուով իսկ կը համարուին իպերական մեացրդներ։ Բայց իպերացիներու լեզուի հաւատարիմ շարունակութիւնը պասկերէնն է, որ ծանօթ է մեզի միայն ԺԶ դարէն։ Իպերացիներու հետ թիրիս կատ ունին Բրիտանիայ կին բնիկները՝ գոլէտոնացիները (Մկավորա)։ Այլին, որոնց գոյութիւնը, կելտիկու գալուստէն առաջ կը հաստատեն լատին հեղինակները։ Անոնց լեզուի մասին ոչինչ յայտնի է, կելտիկու արշաւանքէն վերջ հին բրիտանիական լեզուն բոլորպին անկետացաւ։ Այս բուրգին իրեն մեացրդ կան մի քանի արձանագրութիւններ, զորս գիտունները կը վերապրեն հին բրիտանիւն։ Բայց լեզուարանը, քննելով այս արձանագրութիւններու լեզուն, կ'եղարակացնէ թէ անիկա ո՛չ կելտական է և ո՛չ հնգերապական, այլ ազգական է պասկերէնին։ Այսպէսով, Բրիտանիան Սպանիոյ վրայով կը կապուի Ափրիէի հետ, և Իպերացիները կը գտանան մեծ պետութիւն մը՝ որ բնած էր Եւրոպայի այդ ընդարձակ մասը և Հրասիային Ալֆրիէն։ Տես Julian Vinson, Essai d'une bibliographie de la langue basque, Paris, I, 1891, II, 1898; G. Lacombe, Revue int. des Etudes basques, Մարտ-Ապրիլ 1936. Euskara, 1919; Gavel, Éléments de phonétique basque, Paris & Biarritz, 1921.

2) Լիփիւրեեն։ — Լիփիւրնիրը կարեոր ժողովուրդ մըն էին, որոնք կարեոր գեր մը խաղած են նախապատասխան և պատմական շրջաններուն։ Անոնք կը բնակէն զիխաւորաբար հրասիային Խտալիոյ, հարաւային Ֆրանսույի և Ալպեան լեռներու շըրջանները։ Ֆրանսույի մէջ անոնք կը հասնէին մինչև Խոն գետը և թիրես աւելի հեռու, մինչև Սպանիա մասձ ըլլալոյն։ Հաւանաբար Գաղղիոյ նախարարներն էին անոնք, որոնք ապա իրենց տեղը զիշեցան կելտիկուն։ Խոալիոյ մէջ, լիփիւրները յառաջացած էին մինչև Հռոմ, իրենց կը պատկանէին կլասա և Փորսիգա կղզիները։ Թէկ հրասիան անոնք որքան հեռու տարածուած էին յայտնի չէ, բայց կը թուի թէ մինչև կենասատն կը հասնէին։ Լիփիւրներու լեզուն մեզի յայտնի չէ։ անկէ կը մասն լոկ մի քանի բառներ և աշխարհագրական ա-

նուները։ Յայտնի է որ Առն, Ճենովա և Ալպա լիկիւրական բառեր են։ Վերջին առունեն կազմուած են զանազան համառուն քաղաքներ, մասնաւորաբար Հռովմի մըրցակից Ալպա-լա-լոնկան, կլպա կղզիի անունը և նշանաւոր Ալպեան լեռները։ Խտալիոյ և Զուցիցերիոյ մէջն է, Լուկանոյի շրջանը, գտնուեցան զանազան արձանագրութիւններ, որոնք գրուած են անձանօթ այլուրենով մը։ Առանք կը կարծեն թէ այդ արձանագրութիւնները կը պատկանին լիկիւրներուն, քանի որ գրուած են իրենց հայրենիքին մէջ։ Դժբանատարաբ, այս անձանօթ այլուրենը տակաւին մեկնուած չէ, որով լիկիւրերէնի հարցը շատ անորոշ կը մնայ, Տես R. S. Conway - J. Whatmough - S. E. Johnson, The Prae-italic Dialects of Italy, 3 հատոր, London, 1933; Bonfante, Bull. Soc. Lingu. XXXVI (1935), էջ 141-154; Whatmough, Harvard Studies in Class. Phil. XLVIII (1937), էջ 181-202; M. S. Beeler, The Venetic Language, Univ. of California, Public. in Linguistics, հատոր 4, թիւ 1, Berkeley - Los Angeles, 1949.

3) Եգրիւսկիեն։ — Եգրիւսկները նշանաւոր ժամանուրուրդ մըն էին Խտալիոյ մէջ։ Անոնք զաղթած են Փոքր Ասիայէն և նուաճելով օմպրիցինները, անոնց տեղը գրաւած են Ն. Թ. 1187ին։ Ն. Թ. 7-5րդ դարերուն, անոնք ուժեղ պետութիւն մը կազմեցին, որ տիրած էր ամրող կեղրոնական Խտալիոյ։ Անոնք նշանաւոր հանդիսացան ոչ միայն իրենց քաղաքական գլորգով, այլև կրթութեամբ և արուեստներով։ Լատինները անոնց միջոցաւ ստացան զիրը։ Եգրիւսկները իրենք կը կոչէին ռատենի (Raseni), իսկ երկիրը՝ ռասենա (Rasena), լատինները՝ եգրուեփ (Etruria) կամ դուսիլա (Tuscia), իսկ յայները՝ դուրեկնիա։ Հռովմէացինները պատերազմեցան Եգրիւսկներուն հետ խտանուեցան և կորսցնուցին իրենց ազգութիւնն ու լեզուն։ Օգոստոս կայսեր շրջանին, անոնց լեզուն և զգրոցները տակաւին ծաղկած վիճակի մէջ էին, այնպէս որ հռովմէացիններն իսկ կ'աշակերտէին անոնց։ Լատիններէնի մէջ

շատ փոխառակել բառեր կան էղրիւսկերէնին։ Էղրիւսկերէնին կը գործածուէր տակաւին Ն. Թ. 360 թուականին իրեն կրօնական լեզու։ Էղրիւսկներուն գրականութիւնը կորսւած է, բայց անոնց լեզուով կը մասն 8000 արձանագրութիւններ, Ն. Թ. 600 թուականին մինչև Օգոստոսի գարը, 90 տոկոսով տապանագրեր։ Արձանագրութիւններէն մէկը ունի 200 տող և կը պարունակէ 1200 բառ։ Գոյութիւն ունի նաև երկիեզուեան արձանագրութիւններ։ Բայց այս բոլորը չեն լուսաբաներ էղրիւսկերէնը ըստ կարեւոյն։ Միանագրութիւնները մեծաւ մասամբ բաղկացած են յատուկ անուններէ և հասարակ բառեր գրեթէ չկան։ անարժէք են նաև երկիեզուեան արձանագրութիւնները, այնպէս որ էղրիւսկերէնի բառերէն շատերը ծանօթ են, բայց իրենց նշանակութիւնը՝ անյայտ։ Գիտնականները բազմաթիւ փորձեր կատարած են լուծելու էղրիւսկերէնի գաղտնիքը և կապելու սրբէ ծանօթ լեզուի հետ։ Բայց այս բոլոր փորձերը անյաջող անցան, որովհետեւ էղրիւսկերէնի բառերուն նշանակութիւնը ճշգուած չէր նախապէս և համեմատութիւնները կ'ըլլային համաձայն ձայնի։ Վերջին ժամանակներուն, կեմուս կղզիին մէջ գտնուած է տեղական լեզուով կարճ արձանագրութիւն մը, որ ըստ երեսոյթին կապ ունի էղրիւսկերէնին հետ։ Բայց այս խնդիրն ալ լուծուած չէ և էղրիւսկերէնին հարցը կը մնայ գետ անյայտ։ Էղրիւսկերէնին անունը կը շարանակէ արդի Խտալիոյ Թոսկանա գաւուը՝ որ անոնց բնակավայրը եղած է։ Փառունները նոյնիսկ կը համատանի թէ Թոսկանայի արդի խտալացիններու արտասնութիւնը կը կրէ հետքեր նախկին էղրիւսկերէնի ազգեցութիւնէն։ Տես Corpus inscriptionum Etruscarum, 1893; Histoire des recherches et bibliographie ancienne; Skutsch, Etrusker յօգուածը (լեզուի բաժին) Pauly-Wissowa/ Realencyclopädie der Vorgeschichte/ մէջ։ G. Herbig, Etrusker յօգուածը Ebert/ Reallex. der Vorgeschichte/ մէջ։ E. Fiesel, Etruskisch (Grundr. der idg. Sprach- und Altertumskunde V, 4), Berlin-Leipzig, 1951.

ԱՆՌԻՇԱԼԻԱՆ, ՎՐԴ. ԶԴՂԱՆԵՍԻՆ

(Ծարունակելի՝ 17)

ԻՐԱՋՄԱՆԻՐԵԿԱՆ

Ա. Է. ՌԵՎԵՐԵՐ



Տեսություններ Տիեզերքի Մասին

1

Финансы Узбекистана: Фонд национальных резервов

ለኢትዮ ፊይ.

ԱՐԵՎՈՅՆ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԻՆգ ՈՒՂԻՒՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Թովմաս Ազգունացին հինգ Աւդիոները կարելի է վերածել վերոյիշեալ տիպարներէն որեւէ մէկուն։ Անոնց ամենէն բացայացն կարագիրը այն է որ բոլորին ալ մեկնակէտը փորձառական տուեալ մըն է։ Իրեւն հաստատուած իրողութիւն կը նկատեն արտաքին աշխարհի գոյութիւնը և հիմնուած են ընտելեան վրայ։ Ասոր հնտեւանքն է առաւելաբար ասոնց մեծ կարեւորութիւնը կրօնի պատմութեան համար։ Հինգ Աւդիոներուն ծագումը բրիստոնէական է։ անոնք բոլորն ալ իրենց ամբողջութեամբ կը գրտնըին Պղատոնի, Մրանտոսէլի, Ստոյիկէ եաններու կամ Մայմոնիտի մօս։ Եւ Ս. Թովմաս, երբ կը վերաբատադրէ զանոնք, ընաւ կամ գրեթէ փոփիստութիւն չէ մըտցուցած անոնց մէջ։ Սակայն իր միքրումը Ս. Անսելմոսի էաբանական փաստին՝ ի նպաստ Հինգ Աւդիոներուն, յայտնաբերած է մեծ լինափիստութիւն մը բրիստոնէական կեցուածքն մէջ, նոր ուղղութիւն մը դէպի

արտաքին նիւթական աշխարհը, ճանաչում մը ստեղծագործութեան՝ իրեւ ակնյայտ վկայութիւնը Ստեղծինն: Նոր-Պատունականութեան երկարատև գիշերը հասած էր իր վախճանին եւ արհամարհանիքը որ կար նիւթին հանդէպ՝ կը պատկանէր անցեալին: Փաստարկութիւնները հիմնուած են խորապէս ճանաչումին վրայ ներքին յարաբերութիւններու՝ դէպերուն միջեւ, յարաբերութիւններ՝ որոնք կը վիրածեն զանոնք օգակաւորումներու կամ դասակարգումներու, որոնցմէ իւրաքանչւերը կը տանիք եւ կը հասնի Աստուծոյ: Այս դասակարգումներուն մէջ մեծ դեմ ունի պատճառականութեան սկզբունքը: Ս. Թովմասի մտածողութիւնը սիրապետուած է Արիստոտէլիան այն գաղափարով որ ամէն երեւոյթի ետին կան պատճառներ որոնք նանաչելի էոյթներ են: Բնութեան համակարգութիւնը ապահովուած է պատճառներու օգակարութեանով՝ կախուած, այսպէս ասած, Աստուծութենէն: «Պատճառ» իմացը մեծ փոփոխութիւններ կրած է Արիստոտէլին ի վեր եւ Արիստոտէլիան պատճառի գաղափարը ներկայ բնագիտութեան մէջ կը կրէ մաթեմաթիքական օբէնք կամ նախատեսութիւն անունները: Այս նոր իմացը ին ազգեցութիւնները բնական աստուծարանութեան վրայ պիտի ուսումնասիրուին թիւ մը անդին:

Ապա, ուշագրաւ է որ իւրաքանչիւր փաստարկութեան վերին մասը հիմնուած է նևանոլուրեան սկզբունքին վրայ, ըստ որում, երբ երկու տարբեր իրեց կը յայտնեն զուգահեռականութիւն մը որոց երեւոյթներով, կարելի է արդարացիօրէն վերագրել մէկուն՝ միւսին մօտ յատակօրէն ժանօթ բան մը, մանաւանդ երբ վերագրուածը կապ ունի զուգահեռականութիւնը հաստատող երեւոյթներուն նետ: Ս. Թովմասի տեսութեան մէջ մեծ դեր ունի նմանողութեան այս սկզբունքը: Այսպէս, օրինակ՝ հինգերորդ փաստին մէջ կը դիմուի տիեզերքի կարգաւորութեան եւ ներդաշնակութեան, ցոյց տալու համար որ ընու-

թիւնը կը ծգտի նպատակի մը իրագործումին: Եւ այս երեւոյթը այնքան զուգահեռ - նման - է նիւթական մարմիններու ծգտումին իրենց յատուկ կացութիւնը զրտնելու, որ կը տարուինք, նմանողութեան հիման վրայ, տալու բնութեան բնութիւն մը՝ - փուս - որ նման է նիւթական մարմիններու բնութեան - փուս - :

Նմանողութիւնը, ինչպէս մասնաւորէն ընդհանուրին բարձրացող տրամաբանութեան ծեւը, օրինակէ մը կատարուած հետեւութիւն մըն է չապէս եւ իրը այդ անորոշութեամբ շրջապատուած. Կարելի չէ բացարձակ համոզում ունենալ փաստարկութեան մը վրայ, որ անձանօթ է ութիւններու գոյութիւնը կը հետեւնցն մենքնելով պարզապէս տարբեր էոյթներու գոյութեան իրողութենէն: Գործնական կենսի մէջ սակայն, հետեւողութիւն մը՝ նմոցչ մը հանուած հետեւութիւն մը կրնայ յաճախ ծառայել իրեն տրամաբանական հիմ մը՝ համոզում գոյացնելու եւ գործի անցնելու համար:

Անտարակոյս որ պատճառականութեան եւ նմանողութեան պէս սկզբունքներ կը տանին մեզ ուղղակի կատարուած դիտողութենէն եւ փորձակութիւններէն անդին եւ կը պատկանին էաբանութեան եւ անդրանցականի կարուածին, մէկ խօսքով՝ բնազմացութեան. ասով կը բացատրուի թէ ինչո՞ւ այս փաստերը ստիպողականութեան հանգամանք լունին. պատճառն այն է որ ընդհանուր հասկացողութիւն գոյութիւն լունի բնազմանցական հարցերու շուրջ:

Ուրիշ ընդհանուր գիտողութիւն մը, որ բնականօրէն իր տեղը կը գտնէ հոս, այն է թէ փաստերը, ինչ որ ալ ըլլան, պէտք է կապուած մնան մեր մշակոյթին եւ անով պայմանաւորուած: Այս դիտողութիւնը կը կիրարկուի նաեւ գուտ մաթեմաթիկայի խնդիրներուն, որոնք, ինչպէս տեսանք, կը պահանջն նուազագոյն թիւ մը նախադրեաններու. որովհետեւ նոյնիսկ այս նախադրեանները, այսինքն տրամաբանութեան հիմնական սկզբունքները, ենթակայ են

փոփոխութեան: Վերջերս ասոնք խնդրոյ առարկայ եղան իրենց կարեւորագոյն կէտերուն մէջ՝ Պրուզի ուսումնասիրութիւններով, զորս կարելի է յիշատակել այստեղ: Աւանդական տրամաբանութեան հիմն է «երրորդի արտաքսման սկզբունքը», որ կ'ըսէ թէ՝ կամ նախադասութիւն մը եւ կամ անոր ժխտականը միայն նշմարիտ է: Պրուզը քննական ուսումնասիրութեան կ'ենթարկէ «ճշմարիտ» բառը, եւ կ'եղրակացնէ թէ՝ եթէ չկայ որեւէ երեւակայելի միջոց վստահ ըլլայու համար թէ նախադասութիւն մը նշմարիտ է կամ ոչ, «ճշմարիտ»ի իմացը որեւէ բանի չի ծառայեր, եւ թէ միակ համազօրը «ճշմարիտ» բառին որ արժանի է գործածութեան «ստուգելի» բառն է: Չուզահեռաբար, կարելի է «սխալ» կոյել նախադասութիւն մը միայն այն ատեն, երբ անոր ժխտականը ստուգելի նախադասութիւն մը ըլլայ: Առնենք օրինակ մը մաթեմաթիկայէն. Ո՛հ թուական արժէքը — շրջանակի մը ունեցած յարաբերութիւնը իր տրամագիծին հետ — . այսինքն Յ. 1415926536... որուն թուանշանները վերջ չունին, թէեւ կարելի է շարունակել շարքը որբան որ ուզենք: Նկատի ունենանք այժմ հետեւեալ նախադասութիւնը. «Տեղ մը այս տասանորդներու շարքին մէջ կը գտնուի յաջորդութիւն մը տասը հատ 5 թուանշաններու, այսինքն 55555555: Կարելի է մտածել որ տասնորդներու նշզրիտ հաշիւ մը տայ այս յաջորդութիւնը, այս պարագային նախադասութիւնը նշմարիտ է. եւ կամ կարելի է մտածել որ մէկը գտնէ ա բարու փաստ մը թէ՝ այսպիսի յաջորդութեան մը հանդիպակի անկարելի է, եւ այս պարագային նախադասութիւնը պիտի ըլլար սխալ. բայց յայտնի է թէ ասսնք չեն միակ հաւանականութիւնները. կարելի չէ նախադասութիւնը ստուգել անպայմանօրէն եւ .ոչ ալ անոր ժխտականը, այսինքն այդ նախադասութիւնը նշմարիտ կամ սխալ չէ անպայմանօրէն այն իմաստով որ կու տանք այժմ այդ բառերուն: Հիներուն դաւանած անխախտ

հակագործութիւնը «նշմարիտ»ին եւ «սխալիքն չ՝ արտայալսեր յարմար ծեռով մը կարելի ութիւնները, զոր կարելի է գտնել եւ զանազանել նախադասութիւններու տրամաբանութեան մէջ։ Հետեւարար, այսպիսի նախադասութեան մը պարագային, կարելի է կիրարկել և բրորդի արտաքսումի սկզբունքը։ Եւ ինչպէս Պրուըր կամ իր աշակերտները ցոյց տուին, կարելի է տրամաբանութեան գոնացուցիչ գորութիւնն մը ստեղծել առան նկատի նենալու այդ սկզբունքը։ Այսպիսի «եռարժէք տրամաբանութիւն» մը, ինչպէս կը կոյին զայն այժմ, ապացուցուած է որ չափազանց օգտակար է լուծելու գուանքաներու տեսութեան խընդիրները։ Ինչ որ սերունդի մը աչքին կերպի իրեւն ներհայեցնողութեամբ ստացուած անառարկելի տրամաբանական սկզբունք մը, կրնայ չունենալ նոյն երեւոյթը յաջորդ սերունդի աչքին, որ ունի աւելի լայն հայեցք մը տիեզերքի կարելիութիւններուն վրայ։

Այս կէտին համանելէ ետք, կրնանք բաել առայժմ բառ. մը առարկութիւններու մասին, զորս միջնադարեան եւ արդի հեղինակները ուղղեցին չենց նորիններուն դէմ, հետազային ծգելով անոնց բննութիւնը։ Այս առարկութիւններէն ոմանք կը փաստեն միայն փաստարկութիւններուն ոչ-ստիպողական հանգամանքը, առանց նուազեցներու անոնց իրական տարրութիւնը զգափորէն։ Ժշմարտութիւն թէ թէ մասնացէտ փիլիսոփաներու ուղղած քննադատութիւններուն մեծ մասը կ'անգիտանայ, եթէ համարձակիմ այսպէս ըսկէ, բնոյթը իրաւունքին՝ զանոնք ա'յս ծեռով նկատի առնելու եւ նպատակը՝ որուն համար յդացուած են անոնք։ Ս. Թովման պարապին մէջ սարդի ոստայններ նիւտող վերացական բնազանցութեամբ զրադող մը չէր, այլ բրիստոնեայ քահանայ մը, որ կը հետապնէք գործնական ջառագովութիւնը միայն։ Ան աշխատանքի լծուեցաւ ոչ թէ արտաքելու համար ապացուցուներ՝ մաթեմաթիքական ապացուցուներու ստիպուդական զօրութեամբ, այլ ներկայացնելու փաստարկութիւններ, որոնց հանգամանքը ըլլայ թոյլ տալ մարդուն մտացիօրէն եւ իրաւացիօրէն հետեւցնելու իր կեանքի ուղ-

գութիւնը։ Կան այնտեղ բնազանցական հնաթարութիւններ, որոնց մասին տարակարծիք կրնան ըլլալ բարձրօրէն մտածող մարդկի, բայց հասարակ մարզը բնականօրէն տարուած է այս ենթագործութիւնները ընելու իր պարզ աչքերը բանալով եւ անոնց հակելու զժուարութիւն չունի բնաւ։ Խմ խկ նպատակս նոյնբան գործնական է։ Մէկ կողմ կը ծգեմ փիլիսոփայութեան վերացական հարցերը եւ կը կեղունանամ առաւելաբար աւելի համեստ՝ բայց կը յուսամ օգտակար հարցի մը վրայ այն է գիտնալ թէ արտաքին աշխարհի մասին այն իմացունեները, որոնք իրեւն հիմ ծառայած են Ս. Թովմանի փաստարկութիւններուն, փոխուած են թէ ոչ գիտական մտքի զարգացման հետեւանքով, ժԴ. գարբէն ի վեր։

Կարելի է նոյնպէս յշշել այսուեզ, կանխելով աւելի ամբողջական բննութիւնը հարցին, իրաբանչիւր փաստարկութեան ըննութեան զործածած տրամախունութեան յատկացուցիչ տարրերու մասին եղած մի բանի առարկութիւնները։

Առաջին փաստը, շարժումէն հետեւցըւած, լոցերի է առաջին անգամ ըլլալով փիլիում տ'օգգամի կողմէ բանածեռուած առարկութեամբ, ըստ որում «ամէն ինչ որ շարժի՛ ուրիշէ մը կը շարժուի» մկրունքը, որուն վրայ կը կրթնի ամբողջ փաստարկութիւնը, անհաշտելի է դպատիզուութեան հետեւանքութեան նշգրիտ գիտութեան հետ եւ հետեւաբար սխալ։

Երկրորդը՝ պատճառա-արդինը շղթայաւորուներու փաստարկութիւնը, պէտք է հաջուի առնէ նոր տեսութիւնները պատճառականութեան մասին, հետեւանք նախ նետոնականութեան, ապա՝ գուանքաներու տեսութեան, եւ պէտք է արդարանայ Քանիթի ամբաստանութեան դէմ, այն է թէ՝ պատճառականութեան սկզբունքը կրնայ կիրարկուիլ միայն փորձառութեան կալուածին մէջ։

Երրորդ ուղիին դէմ, որ կը կրթնի պատճառականութեան եւ անհրաժեշտութեան գաղափարներուն վրայ, Քանիթ կ'առարկէր թէ՝ պատճառականութեան եւ անհրաժեշտութիւնը մտքին յառաջ բերած ստորոգութիւններին են միայն եւ անպայմանօրէն։

չն համապատասխաներ առարկայական քանի մը: Կ'առարկէր նաեւ թէ Ս. Թովմասի փաստաբկութիւնը կը ներփակէ ենթարկում մը էաբանական փաստին գաղափարներուն, գ աղափարներ, զորս նոյնինքն Ս. Թովմաս եւ Քանթ համաձայնարար կը մեժեն: Աւելի ըլլալով, Իրօֆ. Պրոատ կ'առարկէ թէ «անհրաժեշտ էակ» գոյութիւն չունի, որդինեաւ անհրաժեշտականութիւնը բարոյական նախադրութիւն մընէ, որ կը կիրարկուի նախադասութիւններու եւ ոչ երրեց իրերու կամ գոյութիւն ունեցող բանի մը վրայ:

Որրորդ ուղիին դէմ, որ է կատարելութեան աստիճաններէն հետեւցուած փաստը, թելազուած է որ նոյն փաստաբկութիւնը, կիրարկուած տարրեր պարապայի մը մէջ, կրնակ առաջնորդել նուազ ընդունելի եղակացութիւններու. իրականին մէջ, անշատ դիւրաւ տեղ կու տայ ծիծաղելիին: Օրինակի համար, շատ դիւրաւ կարելի է ընդունիլ որ որոշ մարդկէ կատակի զգացում մը ունին որ աւելի շշտուած է ուրիշներէ. արդ — բայտ չորրորդ փաստարկութեան ծեւին —, ասիկա կ'ենթադրէ թէ գոյութիւն ունի էակ մը՝ որ կը մարմնացնէ կատակի զգացումին վերին աստիճանը եւ որ է. այսպէս ասած, զերագոյն կատակամասը եւ տիպարը ամէն կատակամասը. հնատելով չորրորդ փաստարկութեան ուղիին, պիտի տարուիչնը հաւանաբար այն եղակացութեան թէ այդ տիպարը Աստուած է: Այսպիսի քննադատութեան մը կարելի է անշուշտ պատասխանիլ թէ Ս. Թովմասի փաստը կ'ենթադրէ բարոյական արժէքի մը գաղափարը: Անշուշտ թէ բարոյական արժէքը իրական եւ կարեւոր բան մըն է եւ իրեր հիմ կը ծառայէ սրանցիլի փաստերու Աստուածոյ գոյութեան ի նպաստ, բայց այդ կը տանի մեզ արտաքին աշխարհի ըննութենէն անդին. ուրիշներու չորրորդ ուղին կը պատկանի կալուածի մը՝ որ բիշ մը տարրեր է միւսներէն եւ զայն կը նկատեմ ներկայ գրքին սահմաններէն գուրա:

Հինգերորդ ուղին, իրերու կարգաւորութենէն եւ կառավարութենէն հետեւցուած փաստը, եղած է տեսակէտով մը՝ բրիստոնինեայ զատագովներու սիրելի փաստը:

Բայց անոր կարկը տուժած է բանաձեւումներէ՝ որոնք շատ մտացի եւ զրահայեաց չն: Զայն բանաձեւած են երբեմն հետեւեալ կերպով. «կազմակերպութեան մը գոյութիւնը կը փաստէ կազմակերպիչն զոյութիւնը», ինչ որ անշուշտ ուրիշ բան չէ եթէ ոչ զուս նոյնաբանութիւն մը: Այսուհետեւ մասամբ Հիւմիլ քննադատութիւններուն հետեւանքով բանաձեւուած իր «Ճրամախօսութիւն Բնական կրօնի Մասին» գրքին մէջ — հրատարակուած 1779ին — եւ մասամբ Քանթի «Զուտ մտքի քննադատութեան հետեւանքով, այս փաստարկութիւնը յատակացուեցաւ եւ բարելաւուեցաւ անոնց յաջորդող հեղինակներուն կորմէ. մենք պիտի ուսումնամիբնը զայն տիեզերքի մասին գոյութիւն ունեցող արդի տեսութիւններու լոյսին տակ, և. Դրուիին մէջ:

Համառօտելով, կարելի է ըսել որ Ս. Թովմասի «Հինգ Աւդիներ»ուն հետ խառնուած են, առաւել կամ նուազ չափով, ուսուցումներ՝ շարժումի, պատճառականութեան, տիեզերագիտութեան եւ վախճանարանութեան մասին, բոլորն ալ արիստոտէլիան աղյօթներէ եկած: Մեր նպատակն է փնտուած թէ մինչեւ ո՞ր աստիճան այս վարդապետութիւնները եւ կամ անոնց հետ կապուած փաստարկութիւններուն յարաքերութիւնը անոնց հետ՝ լուսաւորուած կամ ազգուած են քննագիտական փիլիսոփայութեան հետագայ զարգացումներէն:

Թրգմ. ՇԱՀԷ ՎԱՐԴԱՊԵՏ
(Նորունակելի 6)



ՑԱՅՑՆՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒԱԾԸ ԸՍՏ ՓԻԼՈՒԻ ԵՒ ՎԵՐՁԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒ ԶԻՆՔ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ

Բ

ՑԱՅՑՆՈՒԹԲԻՆԸ, ըստ Փիլուի, ոչ միայն կարելի կ'ընէք Աստուածոյ ճանաչումը այլ նաև ծննդն կու տար աւելի ճշգրիտ ըմբռանումի մը Աստուածոյ մասին, և այսպէս անիկա զանազան առիթներով իր ճառերուն մէջ կը բացատրէ թէ ի՞նչպէս կը տարրերի Ցայտնութենական ըմբռանումը Աստուածոյ՝ իմաստասէրներու գործին մէջ տրաւած Աստուածոյ բանական ըմբռանումէն։

Փիլուն երեք գլուխներու տակ, որոնք կրնաւ ամփոփելի իրենի իմաստ հակադրութիւնը Անուան և Հունաւոր Աստուածոյ ըմբռանումին, կը ներկայացնէ Հ. Գրական ըմբռանումը Աստուածոյ որպէս հակագրութիւն յոյն իմաստասէրներու ըմբռանումին։

Նախ, Աստուած անհուն է այն հասկացողաւթեամբ որ անըմբռնելի է, որովհետեւ այն որ անհուն է՝ անըմբռնելի է, համաձայն իմաստասիրական ընթացիկ բանաձերին⁽¹⁾։

Աստուած մասն իր նորդիքածութեանց սկզբը, Փիլուն կը յատարարի թէ կարելի չէ ճանչնալ զԱստուած Իր կութեան մէջ։ Խնչ որ Կարելի է գիտնալ Աստուածոյ մասին։ Իր Գոյութեան իրականութիւնն է։ Այս պատորչում՝ Աստուածոյ Գոյութեան ճանաչողութեան և Անոր կութեան ճանաչողութեան միշտ, նորութիւն մըն է յունական իմաստասիրութեան համար, ներմուծուած Փիլունի կողմէ։

Փիլունէն երկու դար ետք և անոր Աստուածոյ անըմբռնելիութեան ուսուցման ազգեցութեան տակ, Նեկեցուոյ Հայրերու մտքին մէջ հարց ծագեցաւ թէ Պղատոն յացած էր արգեօք Աստուածոյ կութեան անըմբռնելիութեան միտքը⁽²⁾։ Անկախ պայմաններու տակ կարելի է ըսկէ որ Պղատոնի Աստուածը Մէկն էր Գաղափարներէն և կամ էլութիւն ու անկախ Գաղափարներէ, իմանալի իր էլութեան մէջ, և զոր կարիքի էր նկարագրել, թէն Պղատոն անգիտակ չէր տրամարանական գետնի վրայ ծագող դրաւարութիւններէն՝ որոնք կրնային յառաջ

գալ իր տեսակէտէն մեկնելով։ Արիստոտէլի Աստուածն ալ իմանալի էր իր էւոթեանը մէջ(3), Աննկարագրելի (ձգորուց), Անսնուածելի (ձատունմատուց) և Անիմանալի (ձատձլուուց) եղբրեմ, որոնցով Աստուածոյ անհնանաչելիութիւնը բացատրուած է Փիլունի կողմէ, իրմէ առաջ չեն տեսնուիր յոյն իմաստասիրական գրականութեան ամրոց տարած քին իրրե Աստուածոյ ստորոգելի, բայց իրմէ ետք անոնք սկսան յաճախ գործածուիր յոյն իմաստասիրութեան մէջ։ Փիլունի տեսակէտին՝ Աստուածոյ անըմբռնելիութեան, գլուխն ամբրութիւնը՝ իր իմաստասիրական իրստ մեկնութիւնն էր Ա. Գրելի արգելեցին, ամանցնելու զԱստուած երկնային, երկրային և կամ ջրային որևէ մարմին, Փիլունի համար Աստուածոյ Աննմանեսթիւնը կը նշանակէտ Անոր նեղականութիւնը, որով Ան չէր պատկանուեր որևէ որոշ զասի մը և հետևեարար կարելի չէր որևէ յացաք բանաձեւել իր մասին և որով Ան անըմբռնելի կը զառնար⁽⁴⁾։ Երկրորդ՝ Աստուած անհուն է իրեք անհուն հարութիւն, ա) Աստուած կը գործէ Կամքոք, Զեսով և Նպատակով բացարածակապէս ազտարուն, բ) Աստուած կը գործադրէ իր Անձնական Նախախնամութիւնը մարգոց վրայ, Այս յացցը՛ Աստուածոյ անհուն բարութեան իր ամբողջական գործադրութեան, Փիլունի կողմէ կ'առաջազրուի որպէս հակագրութիւն յոյն իմաստասէրներու տեսակէտներուն։ Արդարե, Փիլուն գիտեր թէ յոյն իմաստասէրները կը նկարագրէն զԱստուած որպէս Արար Ոմն։ Եւ թէ աննոցմէ ոմանք, ինչպէս Պղատոն և Սատարիկանները բայց ոչ Արիստոտէլ, Անոր կու տային Նախախնամուղ ստորոգելին։ Սակայն Բարի ստորոգելին զոր անոնք կու տային Աստուածոյ իր ստորագրական առողմուզ չէին գործածեր, որպէս արարք մը կատարուած կամքոք, Զեսով և Նպատակի մը համար, այլ անոր կու տային ալյարանական իմաստ մը անոր համար որ անփոփոխելի և միաձեւ շարժումը՝ որ Աստուածոյ բնութենէն անհրաժեշտարար յաւած կու գար, իմաստուն կամքէ մը գէպի նպատակ առաջնորդուած գործողութեան մը նկարագրիր ունէր։

(9) Cf., my paper «The Knowability and Desirability of God in Plato and Aristotle», Harvard Studies in Classical Philology, 56-57 (1945-46), pp. 10-11.

(10) Cf. Philo, II, pp. 94 ff. [233-249].

(1) Phys. I, 4, 187 b; 7, Metaph. II, 2, 994 b, 27-30.

(2) Cf., Philo, II, pp. 112-113.

Այլարանական նոյն իմաստով է որ կը գործածէին Բարի ստորագելին Աստուծոյ համար ոչ միայն Արքատութէ և Ստոյթիհաններ՝ այլ նաև Պատուի Այն հարցման թէ և Աստուծած ինքո՞ւ ստեղծեց Տիեզերքը Պատուի կը պատասխանէ, որովհետեւ Ան Բարի էր և կամ ան կը փափաքէր որ ամէն բան բարի ըլլարս⁽¹¹⁾: Հակառակ իր սփափաքիւ բառին գործածութեան, Պատուն կը հաստատէր թէ Աստուծած տարրեր նախընտրութիւն մը չունէր Տիեզերքի ձեւաւորման մասին: Անիկա չէր կրնար տարրեր Տիեզերք մը ստեղծել որդիւթեան կային⁽¹²⁾ և ասխասամաննեաւուած Օրէնքները (նօմա ընթարմոն) որոնցմով Ստեղծագործ Աստուծածը առաջնորդուած էր իր ստեղծագործութեան լիթացքին:

Նմանապէս, անոնք Նախախնամութիւնն էրը գործածած են իրեւ անփոխսելիորէն Նախախնամանուած օրէնքներ: Ինչպէս Եկեղեցւոյ Հայրէր Փիլոնէն դար մը ետք և իր ազդեցութեան տակ փորձեցին ցոյց տալ որ Նախախնամութիւնը ըստ յօն իմաստասէրներու կը նշանակէր տիեզերական և ոչ թէ անհատական Նախախնամութիւն⁽¹³⁾: Հակառակ Ստոյթիհաններու լսածին որ յերականին կը ներկայացնէ յօն իմաստասէրներու տեսակէտը թէ աստուծներ հոգ կը տանէին զլխաւոր բաներուն և Կ'անահեկին երկրորդականները⁽¹⁴⁾, Փիլոն կ'ըսէ. Աստուծած Նախախնամոզ հոգածութիւն մը ունի ոչ միայն կարեն որ իրականութեանց՝ այլ նաև անոնց որոնք նուազ կարեռութիւնն ունին⁽¹⁵⁾:

Փիլոն անտեղեակ չէր այն շատ մը զեժաւարութիւններէն՝ որոնք կը կրնային ծագիլ Աստուծոյ տրուած Բարի ստորոգելիէն, Անիկա մասնաւորաբար գիտակ էր այն դժուարութիւններուն՝ որոնք կը ծագէին Փիկիքական և հոգիկան Զարի գոյութեան հարցեն: Անիկա մանրամասնորէն, Մ. Քարական և իմաստասիրական եզրերով քննած է այս ինքիրը⁽¹⁶⁾: Օգտագործած է նաև իւրաքանչիւր պատասխան՝ տրուած ներայական ազգային աւանդութենէն և փիլոսոփայութենէն: Բայց հակառակ բոլոր լուսա-

բանութիւններուն, տակաւին անլուծելի կէտ մը կը մեար ընդհանուր խնդրէն և արդ կէտն էր զոր Փիլոն կը լուծէր որդիւթիւնը Աստուծոյ Անըմբունելիութեան սկզբաննքը: Այ միան Աստուծոյ էութիւնը չենք ճանչնար, այլ նաև Անոր Նպատակը և այդ Նպատակին իրագործման Միջնաբերը: «Աստուծած կ'ասէ Փիլոն — կը զատէ այն պիսի չափանիշով՝ զոր մարդկային բանականութիւնը չի կնար որդիւթիւն⁽¹⁷⁾». ոյն հաստատումը պարզ յարասութիւն մըն է Սովոր Նախամացիի խօսքերուն, յիշուած Յարի Գրքին մէջ, Զարի գոյութեան հարցի առողջութեամբ, թէ մէկը պէտք չէ փորձէ գտնին Աստուծոյ վերաբերեալ խորաննկ գաղտնիքները և կամ զիրահասու ըլլալ Ամենակալի Նպատակին (Յոթ, ԺԱ., 7):

Երբորդ՝ Աստուծած անհուն է ամենակարող և կամ անհուն կարողութիւն ունեցող իմաստով: Փիլոն Ամենակարող ստորոգելիին չորս նշանակութիւն կու տայ:

ա) Աստուծած ոչինչէն ստեղծեց ամենակարող և անոր մէջ զրաւ որու օրէնքներ՝ որոնցմով կը զեկավարուի ան⁽¹⁸⁾:

բ) Նախքան ստեղծումը մէր ամենակարութիւն, եթէ Աստուծած կամենար, կարող էր բնաւ չստեղծել զայն, և կամ կարող էր ստեղծել որիի տիեզերք մը՝ տարրեր օրէնքներով զեկավարուող⁽¹⁹⁾:

ց) Աստուծած կրնայ անասենել իր իսկ հաստատած օրէնքները մէր տիեզերքին համար և զործել տարրեր միջնաներով՝ զորս կը կոչնենք և Հրաշքներով⁽²⁰⁾:

դ) Աստուծած եթէ կամենայ՝ կարող է կործանել այս տիեզերքը և ստեղծել նոր երկինք և նոր երկիր: Թէկ ըստ Փիլոնի Աստուծած այն քանի բարի է որ պիտի չուզէ ընել այդ⁽²¹⁾:

Ամենակարողութեան այս ըմբռնումը իր չորս երեսներով ներկայացուած է Փիլոնի կոյմէ իրեւ զօրասոր հակադրութիւն մը յօն իմաստասիրութիւն իւրաքանչիւր դպրոցի: Քարձեալ, զերոյիշեալ Աստուծոյ Ամենակարողութեան ըմբռնումին համաձայն, Փիլոն կը մերժէ Արիստոտէլեան՝ տիեզերքի յաւատենական ըլլալու տեսակէտը այս հիմամբ — կ'ըսէ Փիլոն — որ

(11) Timaeus, 29 D.-E. (12) Ibid. 41 A.

(13) Cf. Justin Martyr, Dialogus cum Tryphone I.

(14) Apud Cicero, De Natura Deorum II, 66, 167; Cf. III, 35, 86; Plutarch, De Stoicorum Repugnantiis.

(15) De Migratione Abrahami 33, 186. [tuis 37, 2.

(16) Cf. Philo, II, pp. 279-303.

(17) De Providentia 2, 54. Cf. Philo, II, p. 291,

[n. 49.]

(18) Cf. Philo, I, pp. 325-347.

(19) Cf. ibid., I, pp. 315-316.

(20) նոյն, էլ 347-356:

(21) նոյն, էլ 316:

անիկա տոմբարչատքէն Աստուծոյ կը փերազրէ
յաւիտինական անգործութիւն մը (22)։ Ասով
ան ըսել կ'ուզէ թէ ենթադրուած գոյու-
թիւնը յաւիտինական տրիպերքի մը, Աս-
տուծոյ կողմէն ստեղծւած, սահմանափառ
կումբ պիտի ըլլար Աստուծոյ կարողութեան-
նայն պատճենակութեամբ ան կը հա-
տասէ։ Պատճենական նոխագոյ Նիւթին,
որմէ Աստուծած ստեղծած ըլլար տիպերքի,
ոյնինքն Աստուծոյ ստեղծակիլ (23) Հօս ալ
Անստեղծ և Յաւիտինական նիւթին գոյու-
թիւն տեսակէտը սահմանափակումը պիտի
ըլլար Աստուծոյ կարողութեան։ Այս պատ-
ճեալա է որ անիկա կը մերժէ նաև Աստու-
ծոյ որպէս ձեկատագիր Աստոյիկեան բիբրա-
ցիք (24), որովհետև Ձևադրակիր կը նշա-
նակէ նիւթին սահմանափակումը մը Աստու-
ծոյ ազատամքով գործելու կարողութեան։

Աստուծոյ Ամենակալութեան այս յղացքը
շատ շեշտուած ձևով մշակուած է Փիլիսի
կողմէն իր հաստատութեաներուն մէջ սրոնցմազ
կը փոքրէ պատասխանի այն կարգ մը հար-
ցեցինք որոնք կիսային իր ժամքին մէջ
ճագած ըլլալա(23) Ինչո՞ւ այս կարգաւորութեան
արիշեք երթի ինչո՞ւ ասաւ կերու փայլը երկնքի
մէջ ինչո՞ւ թռչուններու թռչնքը մթնո-
լուրտի մէջ ինչո՞ւ ձուկերու լուսաթ ջուրի
մէջ ինչո՞ւ ծառերու աճուրմը գաշտերու
մէջ Հեթանոս յոյն իմաստաօքներ երկու
պատասխան ունենին . Խախո՞ կարգը հաստատ-
ուած էր յաշխանականութեան կողմէն ան-
փոփոխ թայու ճահատագրով ։ և երկրորդ՝
կարգը պատահականութեան մը արդեւնքն
էր և ատոզ ալ կրնար փոխարիւ Այս երկու
տեսակէններուն իրքը հակազդրութիւն Փի-
լիս կը պաշտպանէ այն տեսակէտը թէ այն
ամէնը Ամենակարող Աստուծութեան մը
գործն են Աստուծ իր ամենակարողու-
թեամբ նախազայ էր տիեզերքին և կարող
էր սահզեն ուրիշ տիեզերք մը զեկավար-
ուող տարրեր օրէնքնիրով Տիեզերք մը
ուր կրնար գոյութիւն չունենալ օրերու և
եղանակներու յաջորդպահութիւն և ուր
ծառերը կրնային անիւ երկնքին մէջ և աստ-
երը փայլւ երկնքի վրայ և եւ կիրառ
Աստուծ սահզեն է տիեզերքը իր ներ-
կաց կարգաւորութիւն մէջ կարող է պայն
որչել և սակայն Ան խոստացաւ պահել ։
Իրայն բարին նպատակի համար վերապահելով
իր կարողութիւննը նպատակ մը զոր աւելի

քան երբեք Ոնիկոս գողտնի կը պահէ մեզ մէ:
Փլունի հակառակ զիբաւորումը՝ ընդ-
պէտ յոյն խմաստասէրներու մտքին մէջ տի-
րող ընդհանուր տեսակէտին՝ մէ տիեզերքի
այս կարգաւորումը անխոսափելի էր, ար-
տայրայտած է իր պազմիցոց կրկնած բա-
նաձեռին մէջ թէ աԱ.Էջն բան կարերի է Առ-
ուուծոյն համար («Պանտա Եղանակ») (26) —
բանաձեռ մը որ կը ցւացնէ Ա. Գրիգ Յօ-
թանասոնից Խմբարութեան մէջ յիշուած
Յորի ակնարկութիւնը կստուծոյ. «Փիմաւը
զի կարող ես յամենայնի, և տիարանայ
ինչ ոչ Քեզ» (Յօր, ԽԲ., 1):

Ս. Գրական այս չորս տեսակները, Փիլոնի կողմէ մշակուած, ընդհանրապէս սրբերուած են Ասվորսական, Քրիստոնէական և Բարոն կրօններու կողմէ։ Բոլորն ալ Կ'լնդունինին իրականութեանը պատմական և վերջնական յայտնութեան ը. սակայն անոնց մէջ կը տարբերի պատմական յայտնութեան թաւականը։ Բոլորն ալ Կ'լնդունինին պատմական և վերջնական յայտնութեան ը. գոյութիւնը, աւելցնելով սակայն շարունակական և լրացուցիչ յայտնութեան ըը տեսակէեւու։ Բոլորն ալ Կ'լնդունինին Աստուծոյ Նաբրաբունելութեան տեսակէտը, թէե որոշ տարրերութիւններ կան իրենց տռածած Ս. Գրական ստորոտիներուու մէկնարանութեանց միջն միջն Վերջապէս, անսնք կ'ընդունին սկզբունքը Աստուծածացին Բարութեան և Ամենակարուղւթեան, Փիլոնի ըմբռնած ձեռք, թէե զիտակ են անկէ ծագող շատ գ գտառութիւններուուն, մասնաւորաբար Զարի Պայտական հարցին։ Անսնք այս և առողջանակարութեան, Փիլոնի ըմբռնած անբրանինութեան ճամրով։

Պէտք չէ զարմանալ ուրիշներ որ արդի
փիլիսոփայութեան մէջ, զոնէ մինչեւ Ժէ.
արար, անհնդ որոնք յարձակման թիրախ
դարձուցին Ա. Բարկան Խմառաստիքութիւնը
ինչենց յարձակումը կեզդնացուցին գիրու-
թիշեան առան սեպառն անհոռուն ժաման:

Քննածք այդ չորս կետերուն դէմ յա-
ռուցունք հարցիք և տեսնենք թէ ի՞նչպէս
պիտի պատրասինէր անոնց Ա. Գրական
իմաստաբեր մա:

Mrqf. V. U. F.
bL U. U. q.
(*Carmelitah*, 2)
H. A. WOLFSON
Harvard University

(²²) ८-५८, ५२ २९५ ff.; (²³) ८-५८, ५१ ३०० - ३१६;

(²⁴) ဗုဒ္ဓဘာသာ ၁၃၂၊ ၄၃ ၃၂၈-၃၃၀: (²⁵) ဗုဒ္ဓဘာသာ ၁၃၂၊ ၄၃ ၃၁၅-၃၁၆:

10. *Leucosia* *leucostoma* *leucostoma*

⁽²⁶⁾ Opif., 14, 46; Cf. Jos., 40, 244; Mos., I, 31. 174; Qu. in Gen. IV, 17.

**ԲԱՑԱՌԻԿ ՆՈՒՐԱՏՈՒԹԻՒՆ ՄԸ
ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՉԵԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ**

Կ Պ Ղ Մ Է :

•

Ճնորհակալութեամբ կ'արժանագրենի այսիդ նոր նույրատութիւն մը Գալուս Կիւլպէնկեան Հիմնարկութեան կողմէ կատարուած՝ ի նպաւտ Պատրիարքանին:

Անցեալ տարուան նոյեմբերին, Վանիին խոհանոցի եւ սեղանատան քածնին տակ՝ կամարակապ հին մառանին յանկարծական փլուզումով, վեատուած եր ամբողջ բաղաւան մը եւ երեք յարկերը փրած եին:

Ընդառաջերով Պատրիարքանին յիմումին, Գալուս Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը յանձն առաւ մահնական վերանորոգումի ծախսը:

Այժմ կատարուած են արդեն յիշեալ վերանորոգումները, որոնց համար Առողին բարեւար հիմնարկութիւնը կը տրամադրէ 1608 որերին:

Պատրիարքան երախտագիտութեամբ կը յիշաւակէ սոյն նույրատութիւնը եւ կը գոյէ Գալուս Կիւլպէնկեան Հիմնարկութեան նախանձնդրութիւնը². Յակորեանց դարաւոր Վանի պահպանան եւ պայծառութեան համար:

ԴԻՒԱՆ Ս. ԱԹԱՋ-ԱՑ

Ազգի մը մեծութիւնն ու արժանիքը կը չափուի որքան իր մօակոյրով, իր ուրոյն գրականութեամբն ու արուեստով, նոյնքան եւ իր բ-բայ-հա-ո-րդեներ-է, իր բարեզործութեան կորովներով, իր բարեւար եւ մարդասկը անձնաւորութիւններով:

Մենք, իբրև ազգ, մեծ եղած ենք ո՛չ միայն մեր հոգին ու գրչի հսկաներով, մեր իւրայանուկ հաղաքակրութեամբ ու մօակոյրով, այլ ոռվիճեսն կցած ենք ծնունդ տալ նաեւ Սանասարեաններու, Պօլոս Նուլայաններու, Կիւլպէնկեաններու, Գարակիօզեաններու եւ Մելյաննեաններու նման մեծանուն Բարեւարներու՝ ոռնց սիրչ իրենց զանձեն աւելի՛ բարձր մեացած է միօս ...:

Հերոսները միայն պատերազմի դաօսին վրայ, իրենց բազուրեամբն ու անձնութեառքեամբը պահճացողները չեն: Հերոս են նաեւ անոնք՝ ոռնիք ու քիշեն, առանց փոխարինութեան սպասելու, երբեմ իրենց բոլոր ինչնն ու սասցուածքը: Այս տեսակետով, մեր անման Բարեւարները արժանի են ամեն զնանատանի եւ երախտագիտութեան:

Ս. ՅԵԿՈԲԻ ՆԵՐՍԻԿՆ

ՆԱՄԱԿ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՆ. ՀԱՅՐԱՊԵՏԵՆ

ՄԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ
ԵՒ

ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Թ. 207
15 Մայ 1961
Ս. Էջմիածնիւն

Ամենապատրի

Տ. Եղիշէ Արքեպո. Տէրէկեան
Պատրիարք Երևանիկի Հայոց
Երևանիկ

Միրեցեալ Եղբայր ի Քրիսոս,

Հրաւափառ Յարուբեան լոյսը վերստին
կը ուղայ աշխանի հորիզոններուն վրայ եւ
մեր սրբեն ներս:

«ՔՐԻՍՈՏՈ ՅԱԼԲԱՐԻ Ի ՄԵՌԵԼՈՅ, ՄԱՀ-
ՈՒԱՄՐ ԶՄԱՀ ԿՈԽԵԱՑ ԵՒ ՅԱՐՈՒԹԽԱՄԲՆ
ԻՒՐՈՎ ՄԵԶ ԶԿԵԱՆՍ ՊԱՐՊԵՒԵԱՑ»:

Եւ մեր հոգիները նորէն կը լցուին
Բազցը ուրախութիւններով: Զի կը հաւատանք
մենք, քե դատարէ կ զերեզանք խոչշալ
Քրիսոսին եւ ազա է յօսին հանապարհը
գեպի յալիտենական կեանք:

Աղդ, սիրելի Մրգանա Եղբայր, եւ Գուէ,
աստուածաւէր միաբանակից Եղբայրներ, եւ
Դուք, հաւատացեալ զաւակներ Մեր, ցնձա-
ցէք եւ ուրախ եղէք, հոգիով եռացէք եւ
օրինեցէք զևսուած: Եւ մանաւանդ փրկու-
թեան մեծ յօսով եւ յարուցեալ Փրկչին
անորիներով վերանորոգեք Ձեր մէջ նին
մարդը եւ մօսեցէք իր լոյսին, դառնալու
համար «ըրուսոյ որդիներ» խորեգով, քա-
նիւ եւ գործով: Թող Ձեր սրերը զերմանան
աւետարանական սիրոյ եւ խապալութեան
ունչով եւ Ձեր ձեռաց բոլոր զործերը ըլ-
լան բարի, ժինարա:

Թող ծագիկն Ձեր եկեղեցիներ Ս. Էջ-
միածնի աստուածային օրինուրեան ներիւ,
բոլ տնին ու գօրանան Ձեր բոլոր եկեղեցա-
տէն կաղմակեցութիւնները եւ յաջողու-
թեամբ պատկուին Ձեր սուրբ ծագիրները
եւ աշխատանինները:

Քոջառողջ ու բարօր, իբրեւ հարազատ
նորայններ, ապերցէք եւ գործեցէք Քրիս-
տոսի սիրով եւ հաւատելով: «Ոչ բարձրութիւն
եւ ոչ խորութիւն, եւ ոչ այլ ինչ արարած՝
կարէ մեկնել զմեզ ի սիրոյ անսի Աստու-
ծոյ, որ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր»
(Հովհ. Է. 39), զի այս, նօմարտապէս,
նոմարտապէս «ՅԱԼԲԱՐԻ ՔՐԻՍՈՏՈ Ի ՄԵՌԵԼ-
ՈՅ»: Եւ ԵՆՍՄ Ամբոթ ՅԱԼԻՏԵՆԱՆՍ, ԱՄԵՆԱ:

Ծնորին եւ Սկը Յարուցեալ Ռեգւոյն Առ-
տուծոյ եղիցին ընդ Ձեզ այժմ եւ միւս:
Ամեն:

Վ. Ա. Զ. Գ. Է. Ա.

Մայրազոյն Պատրիարք եւ Կարողիկոս
Ամենային Հայոց

Ամիբ

Հայրապետական

Հ Ե Ռ Ա Գ Ի Բ

Պեյրուր

Նորին Ամենապատուուրիւն
Եղիշէ Արքեպո. Տէրէկեան
Պատրիարք Հայոց

Երուսաղէմ

Ս. Զատկի աւրիւ, կը ներկայացնենք
Ձերդ Ամենապատուուրեան եւ Ս. Յակոպեանց
Միաբանուրեան մեր լաւագոյն մալրանե-
ներն ու ընորհաւուուրիւնները, եւ կ'ազո-
րենք որ Աստուած պարցեւ խաղաղութիւն
աշխարհին եւ բարգաւանուրիւն Հայց. Ե-
կեղեցւոյ:

Զ. Ա. Ր Ե Հ. Ա.

Կարողիկոս Կիլիկիոյ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Եր. 1 Ապրիլ. — Յիշաակ յարութան Ղազարու; Ա. Պատարաց մատուցուեցաւ ի Ա. Գլխադիրը ժամանակն էր Հազ. Տ. Վ. Բաթանէս Արք. Դաւայճեան; Ա. Թարգմանչաց Վարժաբանների հրեանեանողութիւնն ու ուսուցչական կազմը ինչպէս նաև օտար վարժաբաններու հայ ուսանողներ ստացան Ս. Հակոբորթիւն։

— Կէսօրէ վերջ, վազուան Մազկագրդի տօնին առթիւ, Միաբանութիւնը ընթաշխառայ մատուցրծ գրձեց Ա. Պատարաց մատուցուեան Տաճար, գլխաւորթեամբ Ամեն. Ա. Պատրիարք Հօր՝ որ Նախագահց մեր վերնամատարան մէջ պաշտուած երեկոյեան ժամերգութեամ և Նախատօնակին ու պաշտոնական զնացքով վերազրածա Մարտավանք. Ապա կատարուեցաւ Տօքոննական Սրբութեաց այցելութեամ և հանդիսաւոր թափոր Տաճարին ներս, զիհասորութեամբ Հոգ. Տ. Անուշաւան Պրկ. Զջշանեանի։

● Կիր. 2 Ապրիլ. — Մազկազարդ: Գիշերային և առաօտեան ժամերցութիւններ պաշտուեցան և Ա. Պատարացը մատուցուեցաւ ի Ա. Ցարութիւն, մեր վերնամատարան մէջ ժամանակն էր Հազ. Տ. Փատէն Արք. Աւետիքեան: Ապա կատարուեցաւ մեծ անդէս թափոր Քրիստոսի. Գիշերմանին և Պատանատիշան շարութ, Նախազանութեամբ Ամեն. Ա. Պատրիարք Հօր՝ Թափորականը ի ճեմին ունենալու արմանեան կը եմենի կը եմենի կը Ասուցան Ասուցան թափորները: Ժամը 1.30ին, Միաբանութիւնը վերազրած Մարտավանք և մըր վիստուաբդ շարականը երգելու վրա մատարան։

— Կէսօրէ վերջ, տօնական օրերու իր շքից հանգերձագր զնեցած Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Անդասատան, ապա պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւն, մէջմիշուած տօնին յատու հոգեպուար շաբականիւրավ, և Շնորհացէք ի յօշ սրապարա արարուութիւնը: Պաշտին աւ Նախազանութեամբ Գիշեր. Տ. Սուրէն Արքեպոս. Քէմանենանի: Այս առթիւ, Հազ. Տ. Ցակոր Վրդ. Վարդանեան կարցաց վարդարաններու բացման մասնակցող բարեպաշտ հաւատացեաներու անոնացանէր, և կոյ ըստ Ներկաներուն որ իրենց լումաներով նպաստեն Ապունիքի թագախարութարանին մէջ զարմանուող իրենց եղայրը բոյթերուն Այլ նպաստեավ, եկեղեցւու զոյ մուտքերուն զորւած էին պանկներ։

● Հջ. 4 Ապրիլ. — Աւազ Երեւանարքի: Ըստ պայուսական, Ա. Պատարաց մատուցուեցաւ Ա. Ցարութեամ Տաճարի զարթին վրայ բարուութ. Տագիանէս Աւետարանչի հայտապահան մատրան մէջ: Ժամանակն էր Հազ. Տ. Հայկաներ Վրդ. Վարդան Վրդ. Ապա առաջանակ յարացաւ Տաճարէն Ա. Վագարեանի, որ ապա Նախազանից Տաճարէն

ներս կատարուած Տնօրինական Որբատեղեաց այցելութեան թաքրիի, անոր իւրաքանչիւր հանգրուանին բացարարութիւններ տալով ուխտաւոր հաւատացացեալներուն։

● Եջ. 6 Ապրիլ. — Աւազ Հինգօսարքի: Առաւուած և ամերգութիւններ թաքրի, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Էկարդ Ապաշխարովաց։

— Ժամը 10ին, Հանգիստաւոր Ա. Պատարաց մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւազ Անդանին վրայ: Ժամանակն էր Հաւատարապատ Գիշեր. Տ. Հայրիկ ներ. Առաջանեան: Կարգացուեցաւ Ա. Ցարութապատաւութիւնը Հազարամատին Տաճարութիւնները մասուց, գերազանցօքն զի՞ւ և շինչի խրատնիքը լի բազմահարիւ հաւատացացեալներ մատնակցեցան Հազարամատին մեծ խորհուրդին։

— Կէսօրէ վերջ, Մայր Տաճարին մէջ, Ամեն. Ա. Պատրիարք Հօր նախագահութեամբ, կատարուեցաւ Ամսալաւուայի հոգեգրաւ արարուութիւնը: Ենթայս էին բազմամթիւ օտար հրամինեալներ, պետք էին զինուարկան զէմբէր: Ինչպէս նաև Անկիլիքան Գիշեր. Արքեպոսը, «որ բառ սովորութեան, արարուութեանց աւարտին զինուարուեալ բարձրացաւ Աւագ Խօսքն, որիկ Անզիւրն լիզուաց կարզաց Ոտեալուայի վերաբերեալ Ա. Գրակն Խօսմարնը»:

— Ժամը ինը, փոքր թափոր մը այցելեց Ա. Հրեանկապետաց եկեղեցին (Ա. Բանալը Քրիստոնի): Թափորը կը վիճաւորէր վանուց Տեսուչը՝ Հազ. Տ. Անուշաւան Վրդ. Զջշանեան Ա. Ջիթի մատու առջի կատարուած Աւետիքեանի ընթերցումէն ետք, Հազ. Տ. Կիւրեղ Վրդ. Գարիկեան քարզեց վանուց բանի ու տանիքերը լիցնազ ժողովուրդին: Խօսելով Յիսուսի մատնութեամբ, զատավարութեան, Գիտորով ուրացման և յարկից գոյցերու մասին, տալով նաև պատմականը նայն վանքին։

— Իրիկուան ժամը 7ին մինչև կէտ դիշեր, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Ժիւարմանն էկորզը՝ տարազզեցիկ խորհրդաւորութեամբ, և Նախագահութեամբ Ամեն. Ա. Պատրիարք Հօր որ փառք ի բարձունաէն ետք ապաստիքի թարգումը մը վեր հանեց և լացի գիշերուան փրկարաւ Նշանակութիւնը։

● Եր. 7 Ապրիլ. — Աւազ Խրցք: Կէսօրին, Ա. Ցարութեամ Տաճարի մեր վերնամատարան մէջ պաշտուեցաւ Անդանիւրթեան կարգչը: Նախազանութեամ Հազ. Տ. Անուշաւան Վրդ. Վրդ. Վարդան Վրդ. Վարդիքի Վրդ. Վարդանին կարգչը, Նախազանութեամ Ամեն. Ա. Պատրիարք Հօր։

— Կէսօրէ վերջ, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Հանգիստաւոր պազման կարգչը, Նախազանութեամ Ամեն. Ա. Պատրիարք Հօր։

● Եր. 8 Ապրիլ. — Ձեազալոյց Ա. Ցակի: Առաօտեան ժամը 8ին, փոքր թափոր մը, զիհաւուութեամ Ամեն. Ա. Պատրիարք Հօր՝ Հայ նախարեանի, մեկնեցաւ Ա. Ցարութեամ

Տաճար, կատարելու համար Տաճարի զբան ըստ-
ման աւանդնեսն ձև ակերպութիւնները:

— Ժամը 10ին, Ամեն. Ս. Պատրիարք Հօր զբ-
լուարքութեամբ, Միարանութիւնը մեկնեցաւ Ա.
Յարութեան Տաճար, ուր աշխաղաբար կատար-
ւեցան Լուսաւորայի հանգիստ թիւնն ու յարա-
կից արարութիւնները: Ժամը 1ին, Խևանաց
Ամեն. Ս. Պատրիարքը և մեր Լուսաւորայի Հոգ,
Տ. Յակով Վրջ. Վարդանան, զգեստաւորած,
մռան Ա. Գերեզման, ուրիշ բարով մը ետք
զուր պարի զար Նույիքան լոյսը, որով պիտի
լուցուէին Տաճարին հերթ բանուած բարձրացի
և բազմազար հաւատացեալներու մակերը,
սուեցելով ընդունուր խալզապառ թիւն մըթ-
ուարը մը, մինչ զաւարմութիւն կը զգանչէին
յունական և հայկական բրւոր զանուած ու հոչ-
անձիքը Տաճարին. Ամեն. Ս. Պատրիարք Հայրը
մեր վերնատան պատշաճաւն Նույիքան լոյսով
կ'որոնէ հաւատացեալները, մինչ Ա. Գերեզմա-
նին շաբաթը ընթացիք 4-առան մեր Թափօրը, Տաճա-
րին շաբաթները թնացանելով Ցարութեան տե-
սից ժամանեց շաբականով. Թափօրը կը զւ-
խաւութեր Հոգը, Լուսաւան Հայրը՝ որ կը կը էր
խոյ եպիսկոպոսական, իսկ մեր Թափօրըն կը
հետէին կ'զար և Ասուար Թափօրները: Ժամը
2.30ին, Միարանութիւնը շքերթով վերադրձա-
Մայրամանք Գութի բերդին զիմաց, Ամեն. Ս.
Պատրիարքը և Հոգը Լուսաւանը զգեստաւոր-
ւեցան, մինչ զգենին եկան երգել Եթիւսոս
յարեաւ շաբականը՝ որով Թափօրը մռանք զր-
եց Մայր Տաճար:

— Ժամ մը ետք, Մայր Տաճարին մէջ կը սկսի
ձրագալոյցի տուարութիւնը, պատ կը մատուց-
ուի Ա. Պատարագ՝ Աւագ Ակեղանին վրայ: Յարու-
թեան որտառու աւետիքին հետ կը բացուի
երկիւնու և նրաբառեած զրագոյրը Աւագ
Խօսանին, ի յայս բրեկով բովանուի շքեանքը
անոր, առաւել փայլ մը զգեցած պատուանենքին
վրան ինկած սկի շառայիներուն տակ արեգա-
կին: Ժամարաբն էր Հոգ, Տ. Օւեն Վրջ. Պա-
տագանեց Ապա, Գերջ. Տ. Առուէն Արքային: Նա-
խագանեց Ա. Զատուն Աստամանկին, որով ետք
Ալիսօր յարեաւ շաբականը երգելով Միարանու-
թիւնը բարձրացաւ Ակեղանաւն՝ ընթիւի:

● Կիր. 9 Ապրիլ. — ԱԱԱն ԱԱԱՌՈՒԹիւնն ԱԱԱԱՆ
ՄԵՐՈՅ: Գիշերուան ժամը 2ին, Միարանութիւնը
արթուն է արդին ու քիչ ետք, զիւսարութեամբ
Գերջ. Տ. Առուէն Արքային, ուցեալ լապտեր-
ներով կը մենին է. Յարութեան Տաճար, ուր կը
զպաշտուի առաւտան ժամերգութիւնը, մինչ էլարցը, մեր վերնամատրան մէջ: Ապա, Միա-
րանութիւնը զգեստաւորուելով կ'ինչն է. Գե-
րեզմանի շլափակը, ուր կը կատարուի ետա-
զարը մէծ անձնէն թափօր Նոյնին և Պատա-
տեղային շուրջ, իսկ Ա. Գերեզմանի զրան մէլ-
զառտան, Նախագահութեամբ Գերջ. Հանգիստ
պետ Սրբազնին: Մեր այս թափօրին և կը են-

տեկին Զպտոց և Ասուար թափօրները: Ասա-
ւուեան ժամը 7ին, Գրիսոսոսի Ա. Գերեզմանին
վրայ մատուցաւեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ:
Ժամարաբն էր Հերջ, Տ. Առուէն Արքային: Գեմ-
անեան, որ քարոզեց Ցարութեան խորհուրդին
շուրջ: Բազմաւարի հաւատացեալներ ստացան
Ս. Հազորդութիւնը ժամը 9.30ին, Միարանու-
թիւնը վերաբարձաւ Մայրավանք և Եթիւսոս
յարեաւ շաբականը երգելով բարձրացաւ Պատ-
րիարքաբան:

— Եկուոք վերջ, Մայրավանքի մէծ բակին մէջ
կատարուեցաւ Զատկան մէծ մէնդաստանը,
հանդիսապետութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

● Քչ. 10 Ապրիլ. — Ցիւապակ Ավելիոց: Օրուան
հանդիսաւոր Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ
Անդանին վրայ մատուց Ամեն. Ս. Պատրիարք
Հայրը, որ քարոզեց Ցարութեան ստուգութեան
և զօրութեան մասին էմանաւին զնուածին կ'զորու-
թիւնին յարութեան նորան բնաբանով, և Ա.
Պատարագունեւուք, ամենունինի ներքին, կենաց
Փայտի հանաւանցագեղ մասունցն ի ենախն, Խախա-
տանց Մայր Տաճարին մէջ կատարուած եռազարձ
մէծանակն թափօրին՝ որուն աւարանին երգելու-
ուած էնանդապրուց՝ ուխտաւորց բարի հանա-
պարը մտցնելու համար յատկապէն Ապա, Եթիւ-
սոս յարեաւ ի մեռելոց շաբականը երգելով,
Միարանութիւն և ժողովուրդ թարձրացաւ Պատ-
րիարքան, որ Արքային Պատրիարքը Պատ-
րիավանիցու իր որուն թիւնը տալէ ետք բաժնեց
բոլորին մէկական Ս. Պատարագի նշխար:

● Քչ. 11 Ապրիլ. — Գ. որ Ս. Զատիկի: Ս. Պա-
տարագը մատուցաւեցաւ Ա. Յակոբեանց Մայր
Տաճարի Ս. Գլուխը մատրան մէջ: Ժամարաբն
էր Հոգ, Տ. Կիրեկ Վրջ. Գարիկեան: Ս. Պատ-
րիարքն ետք կատարուեցաւ հոգենանցաստեան պաշ-
տոն՝ ինդրամատույց ուխտաւորց նշշեցալնե-
րու հոգիներուն համար:

● Եր. 15 Ապրիլ. — Գիլանում Ս. Յովհաննու
Կաթոլիկին: Ս. Պատարագը մատուցաւեցաւ Մայր
Տաճարի Ա. Կարպասին իսպանին վրայ: Ժամա-
րաբն էր Հոգ, Տ. Գրիգոր Արք. Գալյանէան:

● Կիր. 16 Ապրիլ. — Ընկ Կիրակի (Ցիւապակ
իրեաւան հանաւական՝ Ավելոց): Հանդիսաւոր Ս.
Պատարագը մատուցաւեցաւ Մայր Տաճարի Աւագ
Անդանին վրայ: Պատարագեց և քարոզեց Հոգ:
Տ. Եակ Վրջ. Տ. Հակոբեան, ընարան ունենալով
վկասութիւն որ խնդիր զգլիք իմ և խօսելով
մէծ եղենին մեր մէկ միլին զնուեան շուրջ
բարոյական դասե հանեց անկէ նոր սերունդին:
Ս. Պատարագը և Ավագ, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը
Նախագահն անա Մայր Տաճարին մէջ հայ Տաճա-
րամակաց նորիներուն համար, և պահ Տաճարի
դափիթը՝ Երանականը Տ. Կիրեկ Պատրիարքի
նորույն համար կատարուած հոգենանցաստեան ա-
րաբուղութիւններուն Ապա, Գերջ. Տ. Առուէն

Արքեպիս.ի գլխաւորութեամբ, Թափորը մեկնեցաւ
կրտատան և Զամ-Թաղի գերեզմանավայրերը,
անդ ևս կատարելու համարն ոյն արարողութիւնը:

● Եշ. 19 Ապրիլ. — Աւետան հանդիսաւոր
Նախառահակի պաշտոնցաւ Մայր Տաճարին մէջ Հանդիսապետութեամբ:

● Եշ. 20 Ապրիլ. — Աւետան Ս. Ասուածածին
Առաւտուան, Գերշ. Տ. Նորայր Եպոս. Պաղեթանի
գլխաւորութեամբ, Միարան Հայրերին քնաշար-
ժերով մեկնեցաւ Գեթեսանին մէր ու Հերաշա-
փառով մուտք գործեցին Ս. Ասուածածին Հաճար՝
ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օր-
ուաւ հանդիսաւոր Ս. Պատարացը մատոյց և ա-
ւուր պատշաճի քարոզ մը խօսեցաւ Գերշ. Հան-
դիսապետ Արքազանը:

● Եշ. 22 Ապրիլ. — Ս. Աթոռոյն Լուսարարա-
պետ Գերշ. Տ. Հայրեկ Եպոս. հանդիսաւոր Ս. Պա-
տարաց մատոյց Ս. Հրեշտակապետութեամբ գլխաւորու-
թիւն առանաւ ձեռնադրեց Թարշ. Յակով Որկի-
նաշառաւորեամբ, զայտ վերակաջնոց Տ. Սերյաց
Քահանայ: Քահանայական հոչման արարութեա-
մբինց կատարաւած էր Նախարար Երեխուն. նոյն
եկեղեց Նորբանն աղջորացին է Ս. Ա. Խո-
տիս Միարան Հոգի. Տ. Արշակ Արյո. Խայտաւոր-
եամբ. եկած է Ս. Աթոռ տարի մը առաջ և 26
Յունի 1960ին ձեռնադրուած Սարգսադի Գերշ.
Տ. Հայրեկ Արքազանէն. Ամուսնացած է Հայր-
երկու դաւակներու:

— Եկոսոր վերջ. Լուսարարատան Գերշ. Տ.
Հայրեկ Եպոս. Առանեանի գլխաւորութեամբ.
Միարան թիւն ու Հերաշափառութիւն մատոյց գործեց
Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտոնցան երեխ-
եկան ժամերգութիւնն ու Նախառանակի մէր
վերնամատարան մէջ Առաջ Կատարուեցաւ. Տեղի-
նական Մրարանեկան այցելութեան հանդիսաւոր
թափառ Տաճարէն ներս. զարտարութեամբ Հոգի.
Տ. Կիւրեհ Վարդ. Գարբիեանի:

● Եփր. 23 Ապրիլ. — Աւելարհամարտն (Կանաչ
Կիրակի): Գիշերային և առաւտան ժամերգու-
թիւնները պաշտոնցան ի Ս. Յարութիւն, մեր
վերնամատարան մէջ Առաջ, Լուսարարատան Գերշ.
Տ. Հայրեկ Եպոս. Առանեան մատոյց օրուան հա-
զարաւոր Ս. Պատարացը Քիրառուի Ս. Գերեզմա-
նին վրայ քարոզեց օրուան տօնին շուրջ՝ բնա-
րան ունենալով մը վերայ այդր վիմի շինեցից
զեկեղեցի իմ (Մատթ. ֆջ. 18), և Ս. Պատարա-
ցին եաք Նախազանէց Ս. Գերեզմանի առանին
մէջ կատարուած Անձառանութիւն. Քարոզը և Ս.
Պատարացէն մաս մը, մէկ ժամ մես ուղարկեամբ,
ձայնափռուեցան Յորդանանի առափակյանէն:

● Եփր. 30 Ապրիլ. — Կարմիր Կիրակի: Ս. Պա-
տարացը մատուցանցաւ ի Ս. Յարութիւն, մեր
վերնամատարան մէջ, փամարտին էր Հոգի. Տ.
Կիւրեհ Վարդ. Գարբիեան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Ք

● Եշ. 4 Ապրիլ. — Հաստ նոր Ժոմարի Ս. Զատկի
տօնին առթիւ, կէսօրէ առաջ Միարանութիւնը,
գլխաւորութեամբ Ամեն. Ա. Պատրիարք Հօր,
Հնորհաւորութեան գնաց Հատինաց Ս. Պատրիար-
քին և Ֆառնչակեանց Գերշ. Կիւսթափին: Ապա,
Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Լուսար-
արաբի Գերշ. Տ. Հայրեկ Եպոս. Աւագ Թարգման
Հոգի. Տ. Հեղորդ Վարդ. ընկերակցութեամբ
մի քանչ Միարան Հայրերու, այցելութեան գնաց
Եղին Կաթոլիկներու Մեծաւորին, Մարտիթինե-
րու Եպոսին և Լուսերականներու Երէցին:

● Բշ. 10 Ապրիլ. — Մեր Ս. Զատկի տօնին
առթիւ, կէսօրէ առաջ, Պատրիարքարան Հնոր-
հաւորութեան եկան Քաղաքին Վարդ. Կառավա-
րիչը, Բնոց. Ըստիկան Գերշ. Արքեպոս. Ինչպէ-
սակ Անդրանիկ Եպոս. Ըստիկան Գերշ. Արքեպոս. Ինչպէ-
սակ Անդրանիկ Եպոս. Ըստիկան Գերշ. Արքեպոս:

● Եշ. 11 Ապրիլ. — Նոյն առթիւ, կէսօրէ
առաջ, Պատրիարքարան Հնորհաւորութեան եկան
Լատինաց Ս. Պատրիարքը, Ֆրանչիսկեանց Գերշ.
Կիւսթափ, Անկիրան Գերշ. Արքեպոս. Ինչպէ-
սակ Այլ յարանուանութեանց հօգի որ պետքէ,
Անգլիական Բնոց. Հիմաստուու և պետական,
զինուորական և բազուքական բարձրաստիճան
անձնաւորութիւններ. իսկ Գապական նուիրակը
այցելութեան եկան յաշոր օրը:

— Նոյն առթիւ Լուսարարատան Գերշ. Տ.
Հայրեկ Եպոս. Ըստիկակցութեամբ Հոգի. Հայրե-
րու, Հնորհաւորութեան գնաց Հպատակ Գերշ.
Եպոսին և Ապորուց Հոգի. Եպո. ական Փոխանօր-
դին:

● Կիր. 16 Ապրիլ. — Գէյխ ճէլէի Գերմանական
Տաղիքի Գլուխ գիշերայի վարժարանի հիմար-
թիւններ 110 թարգմանի և նոր վարժարանի
մը բացան հանդիսաւթեանց Պատրիարքարանին
կզմէ ներկայ եղաւ Տիրա Կարպիս Հինգիեան:

● Բշ. 17 Ապրիլ. — Ս. Աթոռու երիտասարդ
Միարաններէն Հոգի. Տ. Օհան Վարդ. Գապական,
ու Նշանակուած էր Հաղեսր Հոգի Ուկնուն Այ-
քէսի, մէկնեցաւ իւ նոր պաշտօնանելին:

● Եշ. 25 Ապրիլ. — Անկիրաններու Ալիքը
ձօն եկեղեցաց մէջ, Անկիրան Արքեպոս. Գերշ.
Տ. Մաք Խնձէսի կողմէ, իրանի Անկիրան եկե-
ղեցւ համար կատարուած եպիսկոպոսական ձեռ-
նազրութեաններկայ գունուեցան Լուսարարատան
Գերշ. Տ. Հայրեկ Եպոս. Աւագ Թարգման Հոգի.
Տ. Գեղորդ Վարդ. և Տիրա Կարպիս Հինգիեան:

● Եշ. 26 Ապրիլ. — Անզիփաններու Հիւպատո-
սարանի մէջ, նոր Հիւպատոս Տիրա Յառաւրտ
Հենարաբնի ժամանումին առթիւ տրուած ըն-
դունելութեան ներկայ եղաւ Տիրա Կ. Հինգիեան:

Ա. ԶԱՅԵԿԻ ՈՒԽՏԱԿԱՐՈՒԹԻՒՆԸ

ՅԱՐՄԱՆԱԿ ՍՐԳԱՀԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Ա. ՔԱՐԴԱՌԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՐԱՆԻ

Խնչպէս ուրիշ տարիներ, այս տարի են, Ա. Զատկի հրաշափառ տանը Ա. Քաղաք հրաւիրած էր բազմահազար քրիստոնեաց ուխտաւորներ, աշխարհ չորս ծագեցն Անոնց մէջ անշահ էլք թիւ չնայց, եկած և կամ մասամբ կլիքանահեն, Առօրիան և իրաքէն, որոնք ինուր առամք երաւուսոյէմ ժամանեցին Սաղկազարդի նախընթաց եօթնեակին և մաս երկու շաբաթներ Սրբավարերու կրօնաբայր մթնորտան մէջ չըրիեւ, իրենց ուժամբ հասարձէն և Առաջ նօթնեակի ու Ա. Զատկի հզեղաբարը հանդիսութեանց ներկայ ըլլալէ ետք, հզեղէս հաղողուրուած ու հաւատ քով զօրացած վերազարձան իրենց տեղերը:

Այս ամբողջ, Ա. Առողջ ունշանական էր Հոգ, Հայրենի բազկացած Աթեատրոց Հնդկաներու թեան թանձնախոսն մը, որ ի հարիւմի ըրու ուխտաւորները տեղաւորելու Վանքէն ներտրամազրէի սեննեակներու շնոր առ և Ա. Թարգմանական գալու մասնակտաւորց վարժարաններուն մէջ, և մանաւնդ զանոնց, մասնաւոր ժամանակացոյց մը համաձայն, մարզվին առաջնորդելով Ա. Երկրու կարեւը Սրբավայրերը, հարկ եղած բացատրութիւնները տալով իւրաքանչիւրի մասին:

Վատան ենք որ, կրօնական զայցուններու կողքին, հայ ուխտաւորները իրենց հետ տարին նաև արզար հզարտութիւն մը այս զիրքին համար՝ զար կը վայելէ Հայց. Ա. Եկեղեցին քրիստոնէննեան միշտազային այս ուստանն մէջ, իրեւ Յայն և Լուսին մէծ Եկեղեցիներու հետ համահաւատութիւններ զայելով Եկեղեցի՝ Տիոբինական Ա. Տեղեաց մէջ:

22 Ապրիլ, Շաբաթ իրիկուան ժամը 7ին, Ժառագաւորաց Վարդարանի հանդիսաբանին մէջ տեղի ունեցաւ Ա. Թարգմանչաց Երկրողական Վարդարանի Տարեկան Երգահանգչըս, նախագահ Հութեամբ Ա. Աթոռոյս Խուսարարապետ Գիրջ. Տ. Հայրէկ նպասի և ի ներկայութեան Միաբանութեան անդամներուն և ժաղավորողի սուսար բազմութեան:

Հանդէսը բացւեցաւ Արքայական Մաղթերգով, որմէ ետք, չուրի երկու ժամերու ընթացքին, վարդարանիս աւելի քան 60 երկնեան աշակերտները բացացած երշախումը հատարաց խմբերներ, եկեղեցինեան և ժողովրդային երաժշգույռներուն բարձրացաւ թեան ուսուցիչ Պր. Անահակ Գալայճեանի, Երգահանչի անդամներին ուսունք մենարդեգերին: Խորամիւն մէջ էին այս ամբ հայրէկան պարերը, որոնց մէջ հետաքրքրութիւն և խանդավառութիւն տեղադրեցին ներկաներուն մէջ և սուսար մէջ երկու քը, հանդիսաւաններուն մէջ և սուսար մէջ երկու քը, հանդիսաւաններուն մէջ և սուսար մէջ երկու քը:

Հանդէսի աւարտին, խօսք առաւ Խուսարարապետ Սրբավանը, որ իր զնահատանքի չերմ արտայայտութիւններէն ետք մազթեց որ Հայ Երգի սէրը զօրանայ վարժարանի աշակերտութեան մէջ, կարենալու համար յառաջիկային հրազդարկ զար յաջուագոյն ձեռնարկներով:

Հանդիսը փակւեցաւ զիշերուան ժամը 9ին, Ճէք, կեցա մազթերգով և Սրբավան Հօր օրենութեամբ:

ՄԱՍՄԱՅ ՏԱԿ Է

Մ Ա Շ Տ Ո Ց

Կ Ա Մ

Ծ Ի Մ Ա Ր Ա Ն


Զ. Զ Գ Ա Գ Բ Ո Ւ Թ Ի Ւ Խ Ա Ն

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المدير والمقرر المسؤول - مياحب البناية رئيس الاساقفة هايكازون ابراهيم
المدد - نطبع في مطبعة دير الارمن - القدس
مايو ١٩٦١

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Archbishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.



ՀՅԱՆԴԱՐԱՐ. R. A. R. @

«ԱՐԵՆ»ի ԽՄԲՈԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳԱՐՈՒՆՔ
 ԵՆՈՐԴԱԿՈԼՈՒԹԵԱՄԲ ՍՄԱՅԱՌ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ
 ՀՐԱՍՈՐՈԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Պէտրիս Երեցեան կը նուիրէ իր երկու գործերը. —

- a) MAIS EXOTIQUES – Turin, 1954, pp. 45.
- b) ROMA E UN GRANDE RE ARMENO Spoleto – 1938, pp. 7.

STRANGER AMONG FRIENDS – Asdghig Avakian (donor). Beirut, 1960, pp. 200.
 THE WORLD BANK IN ASIA – Int. Bank For Reconstr. & Development, Washington.
 American Friends of the Middle East present the following books:—

- a) THE AMERICAN DIRECTORY FOR JORDAN – pp. 132.
- b) ANNUAL REPORT – (1956 - 1957).
- c) ANNUAL REPORT – (1959 - 1960).
- d) STORY OF A PURPOSE.
- e) STORY OF A PURPOSE – (Jordan Version).
- f) DECISIVE YEARS IN PALESTINE (1918 - 1948) – Erich W. Bethmann.
- g) LIVING IN THE UNITED STATES – A Guide for New Visitors.

The Kossuth Foundation, Inc. New York, presents four books.

THAT CERTAIN SOMETHING – Arlene Francis (donor). New York, 1960, pp. 159.
 STOWAWAY TO HEAVEN – Nazareth Barsumian (presented by the author). Published
 by the Arm. Information Bureau, Barrington, U. S. A., 1960, pp. 264.

SOLILOQUY IN THE DUSK – Kersam G. Adjemian (presented by the author). Port-
 land, House of Falmouth, Inc., 1960, pp. 38.

TOWARDS THE CORRESPONDENCE BETWEEN CHEMICAL DYNAMICS AND THE
 GENERAL COSMOLOGICAL PROBLEM – M. Ensamian (donor). Seattle, 1961.

CALENDAR OF EASTER RELIGIOUS CEREMONIES – March 25 - April 9, 1961
 (Arabic and English). Jerusalem, The Modern Press.

PROBLEMS OF S. INT. POLICY – Munich, 1960, pp. 140.

THE ORTHODOX INVALIDS' HOME CHARITABLE SOCIETY AND ST. MARY'S
 MATERNITY HOSPITAL AND CRIPPLED CHILDREN'S HOME – Activities,
 Income and Expenditure for the year 1960. Jerusalem, The Commercial Press, pp.
 5 and 25 (English and Arabic).

PORTRAITS OF GREATNESS – Yousuf Karsh (presented by the author). Netherlands,
 University of Toronto Press, 1960, pp. 207.

RUGS OF ARMENIA (Their History & Art) – H. M. Raphaelian (presented by the
 author). New York, 1960, pp. 87.

ARMENIAN APOSTOLIC CHURCH CALENDAR (1961) – Rev. Fr. Arten Ashjian
 (presented by the author). Watertown, Mass., 1960, pp. 64.

L'EDUCATION DES FUTURS PARENTS D'ABORD – B. Kevorkian (présenté par
 l'auteur). Paris, 1960, pp. 13.

PEINTRES ET SCULPTEURS ARMÉNIENS – Onnig Avedissian. Publié par les «Amis
 de la Culture Arménienne», Le Caire, 1959, pp. 422. Présenté par la Fondation
 Closture Gulbenkian.

C. E. Peters Corporation (Նիւ Եղբք) կը նուիրէ Ալան Յովհաննէսի Դասական Երա-
 ժըտութեան 21 հատարակուած գործերը:

Յուլօնաթեան 50 ամեակի Ֆառարի Ս. Գրիգոր Լուսաւորիչ նկեղեցւ 1910 - 1960 –
 (Հայերէն և Անգլերէն): 1960, էջ 218.

Ամերիկայի Հայոց Առաջնորդարանն ասացանք? 7 Անգլերէն գրքուներ:

Ֆր. Ֆեյսիիէն ասացանք? 2 Ֆրանսերէն և 1 իտալերէն պրօխերներ:

Կապոյ Օքսակ - Հ. Մ. Համբարձումեան (Խուիրասու): Փարիզ, 1961, էջ 56.

Գալասկանայ Ամենուն Տարեգիրքը (1958, Ա. Տարի) – Հութֆիկ Երրիքեան (Խութրատու),
Թէհրանէն՝ Մ. Դարաբէկեան կը նուիրէ. — [Դիմասկոս, էջ 201.]

ա) Խօսք Ժողովուրդին – Արտակ Եպս. Մանուկեան: Թէհրան, 1961, էջ 36.

բ) Որդոյն Քեզ Միլանծ – Գէրորդ Դարֆի: Թէհրան, 1960, էջ 67.

և նոր էցք Գրիք Դրամանուրեան Թիւ 12 – Թէհրան, 1960, էջ 200: Խուէր Աշոտ Առանէն: Ասուածածանչական ճառու Ծիրեցուածներ (Ժէ. Տարի, 1961) – Անթիլիսու: Խուէր Կը- լիկոյ Կաթողիկոսութեան Տպարանէն:

«Մշակ» Տպարանէն (Քէյրութ) ստացանք. —

ա) Հայ Երկ – Հայկ: Ժող. Երգաբան: Պէյրութ, 1960, էջ 144.

բ) Թուրք Մը Զես Դուն – Մեհրուժան: Պէյրութ, 1960, էջ 62.

գ) Սայակ Նովս (Կիրովիպատ) – Հրայր Մուրագեան: Պէյրութ, 1960, էջ 75.

Պատմագիրք Առափազար Աևսուածարեալ Քաղաքին – Արտաշէս Պիպէրեան և Վարդան Եղիշէեան: Խուէր Յանձնախուռարէն: Փարիզ, 1960, էջ 751.

Հայ Մամուլի Ցուցանանէս (1794–1961) – Արտաշէս Տէր Խաչատուրեան (Խութրատու): Պէյրութ, 1961, էջ 20.

Յուշեր ու Խոնե – Գէրորդ Կ. Գանձարեան (Խութրատու): Պէյրութ, 1960, էջ 317.

Նայիրեան Խմբերներ – Համբարձում Պէրպէրեան (Խութրատու): Գահրէ, 1958, էջ 55.

Ալսայ Կարօ և Օրբէ Յարուր – Աւ. Խահակեան: Խուէր Շայիլիրիք Հրատարակականէն: Թէհրան, 1959, էջ 211.

«Եռուարերէն (Դահրէ)» ստացանք. —

[1959, էջ 55.]

ա) Էջեր Հայաստանի Անկախուրեան Պատմուրիւնից ը Բժ. Ա. Բարակեան: Գահրէ,

բ) Հայկական Ժողովրդական Հեքիարեներ – Ա. Նազինեան: Գահրէ, 1959, էջ 121.

գ) Կազմական Կանոնագիր Հայ Օրբուսո Համայնքին – Գահրէ, 1955, էջ 16.

դ) Քննական Աւումնախուռարին եւ Ընթացք Բնիկ Հայ Տաղաջափուրեան – Յոզէ. Արք. Նազինեան: Գահրէ, 1959, էջ 194.

ե) Այծենուան եւ Ուրիշ Բանասեղծուրիւններ – Համաստեղ: Գահրէ, 1960, էջ 220.

Համաստեղ (Մենագրութիւն) – Գրիգոր Շահնենեան (Խորտ.): Պէյրութ, 1961, էջ 189.

Կանոն Կուսի Պակի Հայց. Նեկովցուոյ – Հայնագրեալ ի Վարդան Սարգսեանէ: Հրատ. Թորոտ Վոզ. Մանուկեան (Խորտ.): Ֆիլատէլիֆիա, 1960, էջ 63, Հայիրէն և Անգլիրէն: Ասիա (Դասընթացք Աշխարհագործեան, Բարձրագոյն Դասընթացք) – Յ. Սովիկիան (Խութրատու): Աթէնք, 1935, էջ 120.

Պայքարողներ, Պայքարողներ Գուլ Գաղաքած – Եղ. Պոյանեան (Խորտ.): Գահրէ, 1958, Երկերի Ժողովածու – Ստեփան Զօրիեան: Պէյրութ, 1948, էջ 136. [էջ 19.]

Յեղափոխական Ալպու (Գ. Տարք, թիւ 5) – Վահէ Արծրունի: Հրատ. և Խուէր Աւոյի: Արամ Երեմեանէ (Թէհրան) ստացանք. — [Հալէպ, 1961, էջ 129–160.]

ա) Խանակեանի Հետ Վենեսիլում – Թէհրան, 1946, էջ 31.

բ) Աւ. Խանակեանի Պօքինի Հիմնական Գծերը – Թէհրան, 1952, էջ 63.

գ) Վասո Խօզարկեան – Թէհրան, 1949, էջ 30.

Հայկական Գերածնուրեան Հարցի Ուսումնախուռարինը Խորեդային Հայաստանում – Լ. Մկրտչեան (Խութրատու): Միւնիխ, 1957, էջ 52. [էջ 230.]

Յուշեր Թօմարգայի Անցեալին – Յարութիւն Պարութեան (Խութրատու): Պէյրութ, 1960, Սասունական – Տ. Զիթանիսի: Խուէր Տէ. Աստինէ Զիթանիսի: Պէյրութ, 1960, էջ 111. Անդարձ Ճամբայ – Վահրամ Բարունեան (Խութրատու): Խոթանգուլ, 1960, էջ 94.

Ազգապատում (Գ. Հատոր, Մասն Ա.): – Մ. Արք. Օրմանեան: Խուէր Հ. Բ. Ա. Ի. Ի. Դաւիթ Յ. էղիկեկեան կը նուիրէ. — [Պէյրութ.:

ա) Լիլա Կամ Մաղկավանառուիին (Թատր. Յ. Արտար, Բ. Տպագրթ.) – Դաւիթ Յ. էղ- իկեկեկեան: Պէյրութ, 1958, էջ 64.

բ) Հըմանու (Թատր. 1 Արտար) – Դայրէ: Պէյրութ, 1950, էջ 19.

Աշխատանէն Միացեալ Օրենքը – Թրգմ. Գր. էպլիկաթեան (Խորտ.): Հալէպ, 1961, էջ 99. Ժողովրդական Տարեգիրք (Յօրդ Տարի, 1961) – Կազմից Սահակ Միկիթարեան (Խութրատ.): Խոթանգուլ, 1961, էջ 52.